



# ԻՐԱԾ

Պատօնսաթերթ  
Ամբիոնական  
ՀԱՅՈՒ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԿԱ. ՏԵՐԵ

ԺԱ-ԺԲ

1987



# ԱԼԻՆ ԱՄԱՍԳԻՐ

ԿՐՈՒԱԿԱԼ - ԳՐԱԿԱԼ - ԲԱԼԱՍԻՐԱԿԱԼ

ՊԱՇՏՈՆԱՔԵՐԸ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան՝

ԿԱ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1987

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 11 - 12

1987

November - December

No. 11 - 12


# S I O N

VOL. 61

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

204-98

digitised by

A.R.A.R. @

ԽՄԲԸՆԳՐԱԿԱՆ

## ՏԱՐԵՓԱԿԱԿ

Տարի մը ևս կը մօտենայ իր անփառունակ վախճանին :

Կ'ընենք յուղետես այս հաստատումը, վասնդի եթէ հպանցիկ ակնարկ մը նետելու լլանք արդի մարդկութեան պարզած վիճակին, չունինք գայն ճշգրտորէն որակող աւելի յարմար բառեր քան ըփորն ու անկերպարանը :

Նենգ ու գձուձ հաշիւներ, յորդ ու սանձազերծ կիրքեր, անկրօն ու սկեպտիկ գաղափարաբանութիւններ կը յանան ամէնուրեք ստեղծել քառային վիճակ ու տրամադրութիւն : Լիբանան կը շարունակէ արինչի տասներկու տարիններէ ի վեր, Պարսից Մոցի մէջն ու մօտակայքը կրօնական մոլեռասդութիւնը իրար դէմ զինած է երկու հաւատակից ժողովուրդներ, արեան բաղնիքներ հոսեցնելով եօթ տարիններէ ի վեր, Միջին Արևելքի թնառուկը շի խոստանար տակաւին լուծում մը արդար, չէ յանզած դեռ հրաբուխը կիպրոսի մէջ, ներխուժող ուժերէ աւելի բորբոքած, որուն արձակած կայծերու շիշումը զստահուած է կամազուրկ ՄԱԿի կողմէ տրամադրուած ուժերու . անդին, Եւրոպայի արևմտեան ծայրամասի կղզիին մէջ, գաւանական ամօթալի նեղմատութիւններ ու անհանդուրդիուրեթիւններ, քաղաքական հաշիւններէ ալ աճած և ուռած, եղբայր եղբօր դէմ են հանած, ու կարելի է տակաւին երկարել շարքը դէպի արևելք, հարաւ ու արևմուտք, հասնելու համար մինչև Սրի Լանքա (Սեյլան), Հարաւային Ավրիէկ և նիֆարակուա:

Դժուար է անշուշտ մատնանշել յանցագործներ, փաթթելու համար անոնց զգին պատասխանատուութիւնը այս տխուր զոյավիճակին: Վերջին հաշուով, բոլորս ալ զերծ չենք պատասխանատըւութենէ, մեծ կամ փոքր չափերով, երբ կը թերանանք քաղաքացիական մեր պարտականութեան մէջ: Մեր ժողովուրդը իմաստուն առած մը ունի. «Առէն մարդ պարտականութիւն մը ունի կատարելիք մարդկութեան հանդէպա»:

Բայց մարդ փիզիքական, այսինքն ապրող, մտածող ու գործող էակ մը ըլլալուն հետ ու չափ՝ հոգեւոր էակ մըն է: Ահա թէ ինչու մենք աւելիով յանցաւոր ենք ու պատասխանատու՝ երբ կոնակ կը գարձնենք մեր կրօնական կամ բարոյական պարտաւորութիւններուն: Պարապ տեղը ըսուած չէ թէ ազդ մը կամ պետութիւն մը կը կործանի երբ խախտին հիմերը իր բարոյականին:

Անշուշտ թէ պայքարները, մարդերէ մարդ և պետութիւններէ պետութիւն, պիտի դադրէին, եթէ չըլլային ցեղային, գաղափարական, կրօնական, դաւանական կամ այլ կարգի շերտաւորում-

Ներ, որոնք մարդկային որոշ խմբաւորումներուն կու տան ինքնագրոշմ նկարազիր ու հայեցակէտ, բայց անբնակոն է ակնկալել որ իրողութիւնը ըլլար տարրեր, վասնզի մարդկութիւնը ոչխարհերու հօտ մը չէ, անբան ու կամազուրկ։ Ամէն ժարդ և հաւաքանութիւն ունի իր ուրոյն գաղափարակէտը կամ աշխարհանյայեացը ։ Աղբերգութիւնը կը սկսի այն կէտէն, երբ կը փառակինք սահմանագծել որ ան ապրի, մտածէ ու զործէ մեզի պէս, մե՛ք ուզած ու հասկած ձևով։ Երբ անձը կամ հաւաքականութիւնը ճշմարտութիւնը սիանուազ կը տեսնէ ի՞ր գուանած սկզբունքներուն ու տեսակէաներուն մէջ միայն, իսկ ուրիշներունը կը նկատէ, թիւր ու թերի, կարօտ սրբազրութեան։

Աշխարհի այս անփառունակ կացութիւնը չէր կրնոր հ ու աւ իր անդադարձը չունենալ մեր ժողովուրդին վրայ, մանաւանդ որ ան սփռուած է համազոյքի շորս ծագերուն։ Ժխտական նր ազգեցութիւնը թէ նիւթական-ֆիզիքական և թէ կրօնա-բարոյական մարզերու մէջ։ Բաւ է յիշել դժոխային պայմանները, որոնք բաժինը եղան Լիբանանի հայութեան և կը շարունակեն ըլլալ, քաղաքացիական պատերազմի բովանդակ ընթացքին։ Աւելի բախտաւոր չեղաւ մեր հայրենիքի դրացի իրանի պատմական ու պատմական հայ զաղութիւն ճակատազիր։ Տուժեց իրաքի ալ հայութիւնը։ Աւելորդ է խօսի ձուլման վանդի մասին՝ Դամոկլեան սուրի նման կախուած Արեմտեան Եւրոպայի, Ամերիկայի և Աւստրալիոյ հայութեան զիսուն։ Օտար մշակոյթներու և քաղաքակրթութեանց բացասական ազդեցութեանց հետ ու նման՝ մտահոգիչ են մանաւանդ ապականիչ ու բարոյապէս խաթարուած մինորտը Արեմտեան աշխարհի գորիներուն, որոնց նեխանքն ու զարշահոտութիւնը սկսած են անոյշ հոտիլ մեր նորահաս սերունդի զգայարանքներուն։ Ընտանեկան պատուի ու սրբութեանց քայլայումը զարմանիք չէ թէ լայն կը բանայ գուող ապազգայնացումի ու այլասերման։

Հոգեւոր և բարոյական ուժերու վերյանումը միայն պիտի կարենայ փրկել անդունդի եղրին հասած վատշուէր մարդկութիւնը հետախաղաղ բնաշնչումէ։ Երեմիական մը չէ որ կը փորձենք ընել այս առդերով։ Ցորդած է բաժակը մեղքին, արագասոյը՝ երիվարը չարիքին ու քաղաքակրթութիւնը չէ որ պիտի կրնայ սանձել զայն։ Հին օրերուն երբ խրայէլի ժողովուրդը մեղանչէր, աստուածային պատուհասը չէր ուշանար զինք զգաստացնելու։ Քրիստոսի ծնունդ պէս մօտ երկու հազար տարիներ ետք ապրող արդի մարդկութիւնը դէն մօտ երկու հազար տարիներ ետք ապրող արդի մարդկութիւնը — արժանի չե՞նք արդեօք նման արդար պատիժի։

Պատասխանը դրական ըլլալ կը թուի, գժրախտաբար։

## ՀԱՅՈՒՄԱՎԱՐ

ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԳԱՆԶԸ

«Ձի ուր զանձն ձեր է, անց եւ սիրք  
ձեր եղիցին» (ՂԿՍ. ԺԲ. 34):

Գանձ բառը շատեր կ'ըմբռնեն լոկ իր նիւթակն իմաստով: Դրամն է ան, մեր առջև երջանկութեան դուները բացող իր ոյժով ու զօրութեամբը: Ու շատ պարզ է խօսքը Աւետարանին, թէ մեր սիրու կը գտնուի հոն ուր մեր գանձն է:

Բոլորիս ծանօթ են միջոցները, ուս զիդ թէ անուղիղ, որոնց կը դիմեն մարդիկ, տիրանալու համար նիւթակն հաւրըսութեան, քանի մը տասնամետկներու վրայ տարածուազ աստեառ մեր կեռնեքին ճիշճ բարիքները լաւագոյնս ըմբռչնել կարենալու համար: Հզուոր գանձը, որուն, մեր Տիրոջ խօսքիրով, ոչ գող կը մերձենայ և ոչ տեղը կ'ոպականէ, և որմէ քաղուած բարիքը յաւիտեաներու վրայ կ'երկարածգուի: Անոր հաշիւը ընող չկայ, եւ եթէ կայ, ծաղրանքի առարկայ կը դառնայ, իբր հաստատ իրողութիւնը թողած և երեւակայելին ու անսույցին գացող ցնորդմիտ անհատ մը:

Հոս կ'ուղեմ ներկոյացնել մասրագեպ մը, որ շատ հաւանաբար հէքիսոթ մըն է, զուրկ իրական հիմքէ, բայց որ կը պարօնակէ բարոյակն մեծ գաս մը:

Ցնցոտիներ հագած, վերջին ծայր աղքատ մը քաղաքէ քաղաք կը շրջէր, մուրացկանութեամբ իր փորը կշտացնելու համար: Երբ որոշ քաղաք մը կը հասնի, կը տեսնէ որ անոր բոլոր բնակիչները արտում տիսուր են: Երբ կ'ուղէ հասկնալ պատճեաց այս երեսոյթին, տեղացիները կը պատուխանեն թէ իրենց թագաւորը մեռած է և տեղը բռնող չկայ: Մուրացիկին զարմացումին վրայ կը պատասխանեն թէ իրենց մօտ սովորութիւն կայ որ վեհապեսը գահուժառանգ չթողու, այլ իր վահեանումէն ետք քաղաք այցելող առաջին օտարականը բազմի իրենց արքայական գահուն վրայ: Սակայն ան-

միջապէս կը յայտնին նորեկին թէ իրենց մօտ թագաւորութիւնը ցկեանս պաշտօն մը չէ, այլ սրաշ շրջանէ մը հաք վեհապետը կ'աքսորուի ամայի ու անմարդարնակ կղզի մը, ուր գիշատիչ գաղաններ պատրաստ են զինքը յօշուակուու: Նորեկը թախանձագին կը խնդրէ որ զինքը զերծ կացուցանեն փառայելող այդ պաշտօնէն, քանի օր ան պիտի աւարտէր ա'յնքան անարդ ու անհագործյան մահով մը, թաղաքացիները, հաւատարի իրենց սկզբունքին, կը մնան անդրդուելի: Յաշորդ օր իմաստութեան լոյսը կը ծագի աղքատին ժաֆին մէջ ու ան միրով կ'ընդառաջէ իրեն առաջարկուութ արձր պաշտօնին: Գան բարձրանալէ ետք, իր առաջին գործը կ'ըլլայ մաքրի ամայի այդ կղզին փուշերէն ու աստակներէն և ոչնչացնել գիշատիչ անսուսւները: Ավա հրամայեց որ չքեղ դղեակ մը կառուցուի հոն և շուրջը զերածուի կանաչազարդ պաւրակի: Այնպէս որ իր պաշտօնավարութեան շըրշանը չլրացնո՞ւ ամէն ինչ կազմ ու պատրաստ էր արդէն: Ու փոխանակ սոսկումով ու սարսփիով նայելու ապագային, սկսու անձկայքին սիրով սպասել այն երջանիկ օրուան, ուր վերջ պիտի գտնէր իր պաշտօնավարութեան շրջանը:

Նոյնը չէ եղած միթէ պարագան սուրբերուն, որոնք, արհամարհած նիւթական գանձերը, փոյթ են ըրած ամբարելու հոգեւոր գանձ, որ բնու իրենց ձեռքէն պիտի չելլէ: Անոնք նիւթէն վեր բարձրանալով՝ գնած են անմահութիւնը Յամախ ալ նիւթը մէջոց ըրած են իրենց հոգիներու փրկութեան:

Մեր և սուրբիրուն միջև գոյութիւն ունեցող միծագոյն տարրերութիւնը այն է արդարեւ, որ մինչ մենք մահէն կը սոսկանք ու անոր անունն անդամ չենք ու զիր լսել, սուրբերը անվախօրէն կը գիմաւորէին մահէ, զայն նկատելով գուռ մը՝ անմահութեան վրայ բացուող:

ԲՌՇ երանի անոր, որ տիրացած է եղգեսոր գանձ դիզելու գաղանիքին և իմաստութեան: Մահ չունի ան: Աւելի ճիշդ՝ Փիղիքակն մահէ մը չէ իրեն համար: Ինչպէս չիշել հոս Սրբունքի թերեզան, որ իր հանապազօքեայ աղօթ-

քին մաս դարձուցած էր խնդրանք ուղղված Տիրամօր, որպէսզի օր առաջ անցնելով մահուան գունէն, արժանի ըլլուանոր ու իր Միածինին քայցը տեսութեան։

Մեզմէ շատերուն ծանօթ է իր սոկիի գէցերուն առջև անսուազ մեռնազ միլիոնատէրին պատմութիւնը։ Մոռցած ըլլուալով բանալին որպէս գտնածուուն ծառայող գետայարկ իր նկուզին դրուն վրայ, դուրսի կողմէն, ան կ'որգելափակուէր ներս, երբ ոչ ոքի յայտնած էր իր ո՛ւր երթալը։

Աւետարանները լիցուն են դրուագներով, ուր իրենց սիրոտ իրենց նիւթակոն հարսաւութեան կտապած ողորմելիներ ունեցած են տրում ու անփառունակ վախճան մը։ Անմիտ հարսաւար, բարի ու օրինապահ երիտասարդը և տղքառ Հազարոսին իր սկզբանին փշրանքները զլացող մէծահարուսար նմայշներ են այդ դասակարգի մարդերու։ Իսկ տասը կոյսերու առակը յիմարներու կորդին կը դասէ իրենց հոգիներու փրկութեան մասին անհոգ ու անփոյթ անձերը։

Բոլոր կրօնքները, բնականօրէն, զեր կը դասեն հոգին՝ նիւթէն ու մարմինէն, Նոյնը ըրած են նաև իմաստասիրուկան դրութիւններ, նախաքրիստոնէական դարերէն սկսեալ, յենած անշաշչատ երկուաքին քնոյթին ու առանձնայատակութեան վրայ, մին իրեւ քայքայելի ու կորնչական, իսկ միւսը իրեւ անժանիք ու տեսական։

Հսուած է թէ ծագկուից համրաները միշտ ալ փառքի չեն առաջնորդեր, կորերը, անշաշչատ, ճամրան չէ, այլ վայրը՝ ուր կ'առաջնորդէ մեզ ճամրան։ Մանաւանդ՝ որ արտօնուած չէ մեզի ճամրան մէջտեղը անշարժանալ։ Ինչ կ'արժէ ծաղկալից ճամրան, երբ անոր զիրէջառութիւնը անգունդի մը կը նայի։

Դիմնանք ուրիմ, քանի ժամանակը մեր ձեռքն է, հոգեկան գոնձ ամրարել, ապահովելու համար մեր իսկական ապագան։ Ու այդ կրնանք ընել Քրիստոսի հետքերուն վրայէն քայիւով, այսինքն հետեւ Անոր պատուիրաններուն։

ԳէՈՐԻ Ա. ՃԻՆԻՎԼԻԶԻԱՆ

## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՓԱԽՈՒԱՏՆ ՅԵԳԻՊՏՈՍՈՒ(\*)

Հրաշալի ծնունդէն քիչ օրեր յետոյ, Հերովդէս խռովուն վիճակի մը մտանուեցոււ, Երեք մոգեր, ալեոր ու իմաստուն, Արկելքէն եկած, բերած էին իրեն աւետիսը նոր արքայի մը ծնունդին։ Ինչպէս չխռովէր իր սիրազ ու այդ աւետիսէն, երբ այդ նորածինին մէջ ան կը տեսնէր սպանալիք մը իր գահին ու կոյսրութեան, իմաստուն ծերունիներու խօսքը չէր կրնար ըլլալ պատահական ու անհիմ։ Կասկած որդի մը պէս սկսաւ կրծել իր ժանգոսած հոգին։ Պէտք էր ամէն միջոց խորհիլ, չքացնելու համար խորհրդաւոր մանուկը։

Նորէն երկնային միջամտութիւն մը, տեսիլքի մը միջոցու, հարկաւոր էր, փրկելու համար կացութիւնը։ Ու Տիրոջ երեշտակը կրկին կ'երեւէր Յովուէփի, իր քունին մէջ իրեւ երազ, թելադրելով հեռանալ Յաւգայաստանէն, ուր պիտի բնագործէր մէծ անիրը և առժամարար ապաստանիլ ասպնջական նգիպառուի հոգին վրայ։

Լիկուած հոգեպէս ու մարմնապէս, Յովուէփ ու Մորիամ, գրկելով նորածինը փոխն ի փոխ, կը կորէին ընդարձակ աւազուաքը Սինա թերակզիին։ Գիտէին թէ բարի ձեռքի մը հովանին կոչւած էր զիրենք պաշտպանելու բնութեան չար ուժերէն ինչպէս դարանակալ գոյնիճներէն։ Սկայն հոգեզէն արարածներ էին վերջապէս, ու կոսկածը, անծայրածիր անպատճի առանձնութեանէն տճած, մերթ կը բանանար անոնց մասաւումին։ Կ'աճէր նաև յոգնութիւնը ֆիզիքական։ Երկնայի կամարին՝ սկաւառակը արեին, հակառակ ձմբան՝ եղանակին, կ'այրէր անոնց պար-

(\*) Գլուխ մը՝ նեղինակին հրատարակելի գործէն ւ Ծիբայայրը՝ այսինքն մասեր լոյս տեսան Արկնար մէջ 1978-83 տարիներուն։

տասած մարմինները։ Այդ բոլոր նեղութիւնները անտրառունջ կրելու շնորհն ու քաջութիւնը կը հայցէին Աստուծմէ։

Արեւ հորիզոնէն վար չսահած, ա-  
նոնք հաստն ովասիսի մը եղրին։ Հովիւ-  
ներ, պարզուկ ու սրտամօտ, ընդառաջե-  
ցին յոդնասպատ ընտանիքին և իրենց  
անուանին հիւրասիրութեամբ տաշարկե-  
ցին որ գիշերեն իրենց մօտ, Ցիրեկուան  
տօթին հայտառակ՝ գամժոն է ցուրտը անա-  
պատի գիշերուան։ Գիշատիչ անառառններ  
այ պակաս չէին։

Յաջորդ առաւօտ, երբ կազմուրուած  
ամոլին ու Նորածինը վերստին բռնհցին  
Եթիպտոսի ճամբան, մտնուէլ սկսաւ սուր  
Ճիշեր արձակի, Անօթի էր: Մայրը գիե-  
սոց զինք Այդ միջացին կաթի քանի մը  
Կաթիլներ սահեցան Սարիսմի ստին քնե-  
րէն ու լուծուեցան հրաշէկ աւազին մէջ,  
Մեծ պիտի ըլլար զարմանքը ամոլին,  
Երբ կարճատեև պանդիխտութինէ դարձին,  
Այսն տեղը բռաւած պիտի գտնէին սազար-  
Մախիտ արժաւենի մը, իր թևերը գոհա-  
անական աղօթքի մը պէս պարզած եր-  
ւընքի կապայտին:

Երեք օրեր և առաջ հասան Եդիպտական  
իշլը ընկալ հողը: Լրանալու մօտ էր ու-  
ստանելինի իրենց վտիտ պաշարը ու Յովկ-  
չի ուզեց կերպ մը գտնել, ճարելու հա-  
մար իր խօսեցնեալիին ու իր հօրենական  
սնամբին յանձնուած հրաշք - մանուկին  
պարուսաբ:

Հետո չէր անշուշտ կիանքը նգիպոսի մէջ։ Թէև ժողովուրդը պարզամիտ ու բացիկութ, բայց Հռովմէական լուծը ուախցուցած էր անտեսական տագնապը, եղոսի բարիքները տատօրէն կը հոսէին տարի որկորէն ներս։

Տարագիր ամուլը տուայտանքի պահերէ զերծ չէր կրնար մետլ։ Որքան ալ հոգիով ըլլույին մեծ ու ժաքուր, պէտք էր զճարէին տուրքը տկար իրենց ժարմիններուն, Առ մեծը չէ ունեցած վարանքի ու գայթումի պահեր։

Շատ չմասցին Նեղոսի երկիրը, Երեք  
օրեր ետք արդէն Հերովդէս զայրագորէն  
գործադրած էր իր լղացած Սադայէլական  
ծրագիրը: Երկու տարեկանէն վար ոչ մէկ  
երախայ ողջ մասցած էր Դամթի բառապէն

մէջ : Հքրեսակներու աւետարեր օրհներգէն  
քանի մը օրեր յետոյ, սուգն ու չիւանը  
պիտի մտնէին գիւղակին շատ մը տունե-  
րէն ներս ու լսելի պիտի ըլլային կոծն  
ու կոկանը, մոցնել տալով նոր ու բարի  
օրերու սեմին կեցու ըլլայու զրոյցները,  
շրջան ընող քանի մը օրեր առաջ, արե-  
ւելեան նորանշան ատաղին յայտնութենէն  
ծագում տառձ :

Նորէն տեսիլիք զիշերախառն։ Աւ նորէն Յովկսէիք՝ խնդրոյ առարկան։ Աևա Մարիամն ու մանուկը ու վիրադարձիր պապենական երկիրը, վասնզի մանկան կետնքը ինդրոյդը գտած է իր արժանի պատուհասը։ Արդարեւ, Հեղովդէս որդնակեր կը մահանար գաղտնանիորհնաւրդ պարագաներու ներքեւ, իր բնմաղրած սպանդէն քանի մը օրեր յետոյ, յադիցնելով արդար վրէծը բազմահարիւր որդեհորոյս ծնողքներու և ընտանեկան պարագաներու։

Բայց Բեթղեհեմ ալ պիտի չմասյին  
երկորս։ Տիրոջ հրեշտակը իրենց եա պիտի  
տանէր Նազարէթ, որպէսզի տրգառանար  
մարգարէներէն կանխագուշակուածը թէ  
մանուկը «Նազարէթի» պիտի կոչուի։

Դիւրին չէ անշաւշտ Աստուծոյ ծրագրած մարդկային փրկագործութեան աստրացին մէջ միծ ու պատասխանառութեար վերցնելի Յօվսէի ու Մարիամ տեղական էին այս ճշմարտութեան Գիտէին թէ մանուկը, որ հասակ պիտի առնէր իրենց խոնարին ու խոնաւ յարկին ներքե, չէր պատկանիր միայն իրենց, այլ ամորդ ճամագոյքին: Թէ Երկնաւոր Հայրը անձնած էր զիյն իրենց իրբե աւանդ, Անոր մարմանակն կազմաւորումը հասցընելու համար իր լուսմին:

Երջանիկ է մարդ երբ Տիրոջ աշն ու  
ովանին իր վրայ զգալու պայծառատես-  
ութեամբ է օժուած: Յովեկի ու Մա-  
րիամ չէին կրնար չունենալ սփոփարար  
ու Կազգուրիչ այս գիտակցութիւնը:

4.

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Ինչո՞ւ լընեցիր զիս այս ցուրտին դէմ  
Ս. Յերգ, աներազ եւ աննըպատակ,  
Ըսէ, պատարազ ինչպէս աւարտեմ  
Ես անօգնական, անլոյս, անկըրակ:

Մերք մըտածուիի քիւերուն քառած,  
Նայու ածխ անցեալի խորութեան յառած,  
Կը փորձեմ իջնել ես դարեւն ի վար,  
Կը գտնեմ հոն լոկ մըբութիւն սառած:

Օ՛, մարդկային միտք, կը պատեմ բգիեզ,  
Վստահ' թէ ամէն զաղսնիք պիս' լուծես.  
Մարդկային պիղծ սիրտ, Դանայեան տակառ,  
Ատելի ես, եեզ կ'արհամարհեմ ես:

Կարծես խախտել կ'ուզեն նիմերը աշխարհին,  
Կը սոսկամ որ որ մ'ալ խսպառ խորտակեն զայն,  
Ու մեզ՝ քաղեն ներեւեն անոր փըլատալին,  
Ոնուու արեւ, տեսէդ զրկուինք ալ յախտեան:

Ես բընութեան մասն իմ յաւէտ,  
Արեւուն ըողն երանաւէտ,  
Մաղկանց քուրմունք, զեփիւոի ըունչ,  
Չըրեւի պարն, հօսքն իր վէտ-վէտ:

**Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ**





## Գ Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր



Երիտասարդ ըլլաս թէ ծեր,  
Սրշիդ խորը՝ թէ չունիս սէր,  
Եցանկուրիւն դուն մի փնտուր,  
Գիտուրիւն, ոյժ ժեզ չեն օգներ:

Կեանիը տակաւ կը բաղրանայ  
Չերք զինի նին ու անապակ.  
Սնցնող օրէն ի՞նչ կը մնայ  
Իբրև աւանդ ու յիւսակ,

Եթէ ոչ նէք, քեւաս իղձեր,  
Նիշած երազ, անկարեկիր  
Բախտի այժմին՝ ափ մը մօխիր,  
Անցեալ փառքէն՝ զահ մը անտէր:

Ժամանակը միւս կը վազէ,  
Ճամբուն ծայրը մահն է դաժան,  
Հոգեւոր գաճա դուն ժեզ դիզէ,  
Նիւքը սիրոյդ է անարժան:

Շանքէն զարնուած ժառի նման  
Մեր երազներն կը խորտակուին.  
Հիմ նին յոււեր բայց կը մնան,  
Սիրը խոցող ինչպէս սուխն:

1987

Գ. ՃՈ.ՐՏՈՒՐ



# ԲԱՆԱՏԻՐԱԳՈՅ

## ՎԵՆԵՏԻԿԻ ԵՒ ՎԵՆԵՌԱ

(Նորայր Ն. Բիւզանդացու անժիպներից)

Բ.

**Հ.** Արսէն Բագրատունույս սկզբանց և վարդապետութեան տեղեակն գիտէ՝ որ այն մեծ մարդն ընաւ յաւակնութիւն չունէր և չէր ալ կրնոր ունենալ կոչուելու Ասկեղարեան, բառիս այն նեղ մտօք զոր կը հասկընան վիճնացի Խիսիթարեանք. Հարցցնենք իրեն թէ «Ա՞ր մատենադիրք և մատենադրութիւնք կը ներկայացնեն մէզ հարոզաւ հայերէն ոճը», կը պատասխանէ. Աստուածաշանչ Գիրք, Ժամագիրք, Պատարագամատոյց, Մաշտոց, Շարական, Ազաթանգեղոս, Բիւզանդ, Կոռիւն, Եղնիկ, Եղիշէ, Մանդակունի, Փարպեցի, Ասորենացի, Յանախապատումն, Ասկեղերան, Բարսեղ, Սերերիանոս, Կիւրեղ Սրուտաղեմացի, — վարիններէն ալ Շիրակացի, Արշարունի, Ասորով, Հաստիքերեցի, Սարգիս, Խնամախոս, Շնորհալի, Խիսիթար Գոշ, որոնց անխիզն կրնանք հնատիւ, թէ՝ բառերուն, թէ՝ աներուն, առանց վախնալու որ ազգային յեզու և անը աւրենք. վասն զի առանք են հաւատարիմ աւանդապահք հին նախնեաց լեզուին. բաց ի քանի մը մասր մունր բաներէ, որ հմուտ վարպետը և վարժութիւնը կը սորվէցընէ (Խաղմավէպ, 1846, 201 Ա). Քիչ մը աւելի բացայսաւ խուելու համար՝ Զարգացիլոց Քերականութեան 630 երեսին մէջ կ'ըսէ թէ Հայերէն լեզուի Ասկի դուրս է Հինգերորդն եւ Վեցերորդն, Արծաթ դարս՝ Եօթներորդն մինչև ցերեկառաներորդն, և այս Արծաթի դարուս մէջ կը զետեղուին Շիրակացի և միւսներն՝ յաւելմամբ Ղեւնդ երիցու.

\* Դուք Հայկագեանի Հեղինակաց և Բագրատունույս այսուափյարդելն զթանիսպատում է զարմացնել զիս:

Ի զուր է փնտուի Բագրատունույս գրութեանց մէջ զայն անխառն զուութիւնն և անարտա հայկարանութիւնն՝ որու նախանձախնդիր է Վիեննական դպրոցն Ամսլ է Բագրատունույս անուրանալի արդիւնքն, անկապաելի փոտքն՝ — իւր անբար անմութիւնն Հայ մատենագրութեան՝ ի Հինգերորդ դորէ մինչև ցերեկառան ներորդն, վկայ Չարգացիլոցն. — զեղեցիկ մեկնութիւններն նախնեաց մութ անդերուն, որովք յերեան կու գայ իւր խօսքափանց միտքն. — բազմապատկի սըրբագրութիւններն նախնեաց մութ անդերուն, որ կը զուցընն թէ ինչպիսի անխոնջ ուշագրութեամբ Կ'ուսումնամիրէր զիւր պաշտելի նախնիս, օրինակի համար Փաւատոսի Բիւզանդոյ 65 ընթերցաւածոց և 12 կիսադրութեանց մի քան զի պատական և կարելոր ուղղականութիւններն՝ ուրոց եւ ոչ մին մուտ զամ է Վենեսիլիեան եւելորդ (1889) ապագրին միջն. — Նորոգութիւնն նախնեաց Զափոյն կոմ Անյանդ Ռոտանաւորին, և նոյն Զափով՝ աննման և աննմանների ճարտարութեամբ ու զերազանց արուեստի թարգմանած յաւական և հոռմէչական, գոզզիերէն, իսաւլիրէն և անզզիերէն հրաշակերտները, թո՞ղ զարձակներն. — բանստեղծական հանճարն և աւելն զոր ոչ ոք կարէ ժխտել:

Զայսպիսի մեծ հայտնէտ մը և լիզուագէտ, քան զոր մեծ երեցած չէ ի վենետիկ, ի Տրիեստ, ի Վիեննա՝ յորմէ

\* [Նորայր Ն. Բիւզանդացին ի մի է հաւաքել այդ սըրբագրութիւնները՝ և. Արևելի Բագրատունույս Աղոյութիւն թիւեցուածոց ի զիւր Զամաւրեան Փաւատոսի Բիւզանդոյ, 24 էջ, 12 յունի 1803, որուք պաշտանուել են իր՝ Նորոյրի, Դիւնաւում. բնագրային 86 և կետադրական 14 սըրբագրութիւն հրատարակեցինք չւանդէս ամսութայ, 1983, յուլիս-գեկտեմբեր, էջ 358-374. Մ. Մ.]

հետէ կայ աշխարհիս վրայ Մխիթարեան անունն, կարելի է ոմքջակ (!!!) հայերէն անգէտա կոչել. կարելի է իրը միջնալուր եան մրատե՛ նա և ուր կատարեալ ուկեդարեան է. կարելի է իրք նոր զո՞մ Խորենացի՝ քերականութեան տարիքաց անգամ անգէտ եռակել, քերականութեան առանց որոյ մատենագիրն ո՞չ ևս մատենագիր կը կոչուի, այլ թիրտ և կոպիտ, ապուց և թանձը շինական։ Ամենայն ինչ կարելի է երբ չեն խորիր քեզով կը քննինք, զո՞վ կը դատապարենք, և զը գրենք սապէս բաներ.

1. «Ստէպ ստէպ սափէ գներսն», Այս սացաւածքը ըսկիդարեան չե՛. այլ այն Լատահիգերտացւոյն է (տես էջ 67, տպ. Վենետիկ), որուն քով Հ. Ղոզիկեան կը բոլոցէր գնել Հ. Բագրատունուց աթոռու. . . Յետագարեան մատենագիրներէ սացաւածքներ փոխ առնուլ, և չուզել անոնց կամարին մէջ աթոռակից ըլլու, պարզոպէս — զարմանալի է։ Ըսկէդարու հայերէնի աշակերտ մը իսկ պիտի բաէր Բուզանդին հետ (= գասական մատենագիր մը)՝ զիեւոս վիրալ (տես էջ 70, տպ. Վենետիկ) կամ վիրալի [խօսքանութիւն, barbarism] (մօրուց համար. տես Եփրեմ, Ա. Հառ., էջ 404). Թանի որ ուկեդարու յատուկ ոն մը, սացուածք մը յետագարեան բառերով կը փոխանակուի, այս վերջինները գործածողը ուկեդարեան գրող չանուանուիր (Առեհանդակ, 12/25 Մարտ 1903, առողջին երես, վեցերորդ սիւնակ). Ի սկզ արգարութեան պէտք էր որ Հ. Մէնկվիշեան աւելիցընէր անշառութեամբ՝ Ալիքի սիան գրով չեմ եմ Հ. Յովսիկի Գարբենան ալ՝ որ Կուրտախոսի Երկրորդ հոտորոյն մէջ (Վիեննա, 1844), Դպրութիւն Աւթերորդ, Հատում ինսերորդ, երես 278, առջ. 20–23, զրուծ է. Ակզակք նոցու միշտ առանց սափիրիոյ են. իսկ զմենցեալ մորթ երեսաց ամեննեին, իսկ ոզորկու վիրայիլ» [barbarism]։ Առեհանդակի յաջորդ թիւերէն մէկուն մէջ գրեց գործեալ Հ. Մէնկվիշեան։ «Սափիրի բան ոին բան և գլխաւոր՝ նշանակութիւնը յետագարութեան տանելով, համեմատած էի միշտ և, վարայիլ [barbarism]. Բայց երեսն հետ Սափիրի Հ. Բագրատունի մաթերը

իսրել նշանակութեամբ ուզեր է գործածել այն բառը, որ նոյնապէս սխալ է։ Սափիրին այս նշանակութեամբ պէտք էր փոքրիլ զիեւս ոսկեդարեան բառը գործածել, և կամ նոյն իսկ զերծու բառը։

2. «Ճատամաժւնան ունի սպիտակ փայլուն»։ Ճատամաժւն առաջին հատաւածին երկրորդ տաղն է այս Պանիլ նշանակութեամբ ունիլը՝ միայն մէծաստրուծ իրերու և կամ բարոյական իմաստով զըսէ ոսկեդարեան հայը. օրինակ, ճառչարիան չէն ունիլ (Ա. Մակոր. գլ. Հ, 16). բափառէկ ունիլ գորն չարտթուց (Բ. Մակոր. գլ. ԺԵ, 83): Պէտք էր ըսին՝ ըսպիտակ եւ զինց պանիկ գտատամունան։ համեմատէ Եփրեմ, Բ. Հառ., էջ 318, և Զօն, էջ 110: Վերայիշեալ տողին աւրեն իսկ հայկառակ է ոսկեդարեան հայերէնին։ Այս Երկրորդը (Առեհանդակ, անդ, առաջին երես, վեցերորդ սիւնակ) — Երկրորդ երես, առաջին սիւնակ)։

3. «Եւ զգեստ որ գեռ պատուականիք իցեն, ի բաց ընկենոււ և Ալյո ձենին տակ՝ ահազին ենրախանակուն սխալ մը կայ այս նախոգառաւթեան մէջ։ Ո՞չ թէ ոսկեդարեան հայերէն չե՛, այլ խայտակուրեան կորող մը, թէ՛ դրոգին և թէ՛ իրը ոսկեդարեան հայերէն յառաջ բերողին և կոմ' պիտի ըլլայ, ևԵւ զգինոս որ գեռ պատուականիք իցեն, ի բաց ընկենոււ, և կոմ' մ, ևԵւ զգեստք՝ որ գեռ պատուականիքն իցեն, ի բաց ընկենոււ (իրը կը առուական բայց)։ Բայց այս վերջինն են կը հնարիմ, որպէս զի յանցանիքը ոչ աջարդացելոց Քիրականութեան հեղինակէն բառնալով։ Հ. Ղազիկեանի ոսկեդարու տկա՞րդ պաշտպանին ուսըր շալակել տամ. Հա՞րկ ի յաւաց տակի այս գայրումները, որ զզուեցիչ են (Առեհանդակ, անդ, Երկրորդ երես, առաջին սիւնակ)։

Քննինք զայս ամենայն։

4. «Ստէպ ստէպ սափիրի զներսն» գրած է Բագրատունին՝ Խէնփառատեայ Ելեաւազիր մատենական (Վենետիկ, 1830) 29 երեսին մէջ, կամ «Բագրամ անգամ սափիր զներսն» (անդ, 22). «Վիրալ գներսն» (45), զիերծուն մինչեւ յմպրթ մորմիսյուն. (75): Առաջ կը տեսնուի թէ Բագրատունին միսկեդարու հայերէնի աշակերտի (!!!): մը

չափ գոնէ գիտեր հոյերէն և անտեղակէ չէր գդասական թիւզանդայ վիրամ բային, ու պարզապէս ազէսպիսութեան համար գործածած է երկիցս սափրէ, Այսպէս և ժաղկիրը կտրելու նշանակութեամբ ըստ է շփուշել զներսն (24, 39), զշկերն կօբալը (73), (հիարի զգէսսն, 27), Այս տաշին: — Ձշմարիտ չէ որ Սոփրեմ՝ Մհամաներորդ գորու Հասախիկրտահցոյն սկսական բռու է: Ծառ աւելի հին է այն, և իւր նուռթիւնն կ'ելնէ մինչև Հինգերորդ դարու Երկրորդ Թարգմանչաց ժամանակը՝ հանգերձ ածանցներով: Փիլոնի Ժառերուն մէջ կը կարգանք քանի թը անդամ «Սափրեմ» և «Սափրիմ», մի անգամ «Սափրիչ» (տես ի նոր Հայկագիտան): Առնի և Դաւիթ Անյալթ «Սափրողական» (Ասինման իմաստափուրեան, Պրակ Դ, 148), Զունց կ'ընեմ յիշատակել զվկայութիւնն ա՛յլ մատենագրաց՝ որ նոյնպէս երեց են քան զԱրիստակէս Լաստիկրտեցի: Այս երկրորդ: — «Սափրեմի անգոյութիւնն Ոսկեդարեան գրուածոց մէջ որ առ մեզ հասուած են՝ փաստ չէ թէ Ոսկեդարուն անծանօթ էր այդպիսի բռու, և միայն ովկրամցն ծանօթ: ու ամենանիւ իրաւունք առնի Բագրատունին՝ ուր կ'ըսէ թէ բնաւ կարելի չէ ապացուցանել որ Երկրորդ Թարգմանչաց ժամանագրութեանց մէջ միայն պատահած բատերն Առոջին Թարգմանչաց ատեն չկային, կամ թէ արհաւ մարդեկի են եղեր. (տես ի վեր անգր): Ի՞նչ հաւասարիք ունինք որ Սահմայ և Մեսրոպայ ձեռնասուն Աշտկիրտաց գրտեկան գործունեութիւնն՝ լոկ այժմու յիսուն կամ վաթուուն հատորներով տարատած է, և թէ նոցա ուրիշ շամ և շամ մատենագրութիւնն կորսուած չեն ի սպառ: Ո՞վ կարող է պնդել թէ անհատացեալ մատենագրութեանց մէջ «Սափրեմ»

բայ չկար, գէթ յասորի լեզուէ թարգմանութեան մը մէջ: Թանզի մեր «Սափրեմ»ն ոչ այլ ինչ է՝ եթէ ոչ առորական բայն Սար, որ կը նշանակէ եղեւծ. Վիրաց, ուակօրէն ածիլից (Կասարեալ եզոկի երրորդ գէմ): Ասորերէն Հին Կատկառունին մէջ բազում ուրեմ կը գտնուի Սար, որ հայերէնն կ'ըսէ «Փոքրիս» (Բ Թագ. ԺԴ, 26, մթ, 24). «Աղկհ» (Երմիա, ԽԸ, 37). Ակաւարացացանիմ (Եղակիէլ, ԽԸ, 20). «Կորեմ» (Եղիք, Ա, 20), զոր իւսուրեփոսի Թարգմանիչն ըստ է «Սափրեմ», համեմատ ասորույն: Նոյն Սար բայլն է և Սարօրո: Փիլոնի «Սափրիչ»ն (Ա՛. Արտավագիր) թարգմանուած է ի գիրս Դատաւաց, ԺԶ, 19, յեզկիէլ, Ե, 1). տես Payne Smith, Thesaurus Syriacus, Սիլքար հանագիր, Էջ 2706–2707: Երբ Երւանդաց զրոց մէջ՝ որ բայ իս թարգմանեալ է յասորույն, կ'ըսթեանունք ներան = ասորերէն նիրու ուրո, լատիներէն Gladius: Կամ նիմոն<sup>8</sup> ուրո, նինոր, նինոր, լատիներէն Acinaces (Եղայոյն թարգմանուած ի գիրս Յուդթայ ԺԿ, 8. տես Payne Smith, Անդ, նուև նշանագիր, Էջ 2351, 2362), և կը տեսնենք որ Դաւիթ Անյալթ ի Քերակներեան Դիսնիսիոսի Թրակացոյ և ի Մեկնուրեան Արխատաելի Գերիացնենիսին (Պրակ Ա, 2004) կը գործած է Բիշզանդայ ասորակոն շնրանը, ինչո՞ւ չընդունինք որ ուրիշ Ութդարեան մատենագրութեան մէջ գտնուած ասորերէն «Սափրեմ»ն ալ-կրիայ անցած ըլլակ ի գիրս Երկրորդ Թարգմանչաց: Ես չունիմ Հ. Անէնէվիշեանի տարապայման խզմառութիւնը, և «Սափրեմ»ն սման հին և պատաւակն բատերու գործածութեան համար միշնաղարեան չեմ անուաներ ո՛չ զԲագրատունի և ո՛չ զԳոմթըրճեան: Մի և նոյն աւելորդ խզմառութիւնն է որ իմ Գոլցիւրեն-Հայերէն Բառաւախիս ԱՄՊԱԿԱՆ (Oesophagus բառը գտառպարտեց իր ըստը մատենագրութեանց բառ Ամուրեայ Հանիլիս մէջ (1887, Մարտ, 43 Ա)).

<sup>8</sup> Գիրմանացի առաւցապան Հիւշման դիմէ հայերէն «Սափրեմ» = ասորերէն Սափրա: բայց չի գիտեր նեան: Այս, կամ նիմոն, նինոր, տես Հանիկան Ամսօւեայ, 1893, Յունիս, 189 Բ, 187 Բ + 188 Ա:

բայց դատապարտողն էը խնայէր ինծի և իրեն՝ եթէ միտ զրած ըլլար որ օտրդ Փիլոսի, Նիւսացւոյ, Նեմեսիոսի գրոց մէջ հանդիպոծ Գանգ, Խովնախուղին, Երևանացւեակ, Ծիշեակ, Փայծալին անդամազնական բառերն յերեան հելան նսկերեարանի նորագիւտ գատապահան թարգմանութեանց մէջ։ Այս երրորդ։ — Թէոփրատանայ բնագիրը քննեց արդեօք Հ. Մէնէլիշեան որ այնչափ վատանութեամբ կը խօսի՝ թէ ոչ. Բագրատաւոնի մազեր կտրել նշանակութեամբ ուզեր է գործածել «Սափրեմ» բառը, որ նոյնպէս սխալ է, և պէտք էր փարել զիերս սուկեդարեան բառը գործածել, և կամ նոյն խկ զիեծուլ բառը։ Յունարէն կյրէօ կը նշանակէ գաղղիկրէն Raser<sup>11</sup>. խկ կերո թէ՛ Couper le poil<sup>10</sup>, թէ՛ Raser<sup>11</sup>. ժամանակա չներեց որ երթամ յԱրքունի Մատենադարան քաղաքին և առուզիմ ի թէոփրատանայ բնագրէն թէ յայն ի՞նչ բառ ունի նոն ուր Բագրատաւոնին գրած է սափրէ. բայց ձեռքս է գաղղիկրէն թարգմանութիւն La Bruyère երեւէի մատենադրին ուր գրուած է. «Celui enfin qui veut plaisir se fait raser souvent»<sup>12</sup>. (Les Caractères de Théophraste, traduits du grec par La Bruyère, chapitre V, Du Complaisant, ou de l'Envie de plaisir.)

<sup>9</sup> Առարանիս մէջ Պարսես չորքստանւոյն հայերէն անունն զրած եմ Հաղորէտ, որու համար դիմուգաւթիւն կ'ընէ Հ. Մէնէլիշեան (Կնջանարանութիւն, Վլինն, 1897, երես 95). Նոր բարդութեամբ Հեղորէտ կ'անունն ամանք այս կենդանին, բայց ճորդ չէ. յան զի երէ որոի անառուն է (դժ. Gibier). Անեղութիւնն կամ տդիտութիւնն ոսկեղարու մատենադրաց է, և ո՞չ նարայիրս. տես երէ = Ո՞՛ւ և է անառուն = գաղղիկրէն Animal, Միրաք, ԺԴ, 19. — Ասկ. Մ. թ. 270. — Ա. Տիմ. 112 (ուր սխալ է երբ էտ. ներ Հայ. Բանան. բան 44, թիւ 15). — Բ. Տիմ. 176, տող առաջին. — Երբ. 524, տող երկրորդ, իստորէտ Տես և յիշ Քառակի ի կարգի Animal բառի. «L'homme est un animal raisonnable». Մարդ է երէ խօսուն (բայց նկերեան թարգմանչին), մարդ է կնիջակի բանական կամ բանաւոր (ըստ Փիլոսի, Դամիք Այստաղթի, Նեմեսիոսի)։

<sup>10</sup> Ամազ կորել (Մ. Մ.)։

<sup>11</sup> Ամելիկել (Մ. Մ.)։

<sup>12</sup> Ազգապետութեամբ է գործ դալ, յաւախ մօրացւն ամելել է տալիս (Մ. Մ.)։

Աւասիկ երկու քաջ հելլենագէտք ածիյիլ հասկցած են Թէոփրատանայ բառը, և ո՞չ մազերը կարել, թո՞ղ որ բոլորովին ընդունայն հոգածութիւն է նստիլ ուսուցունելու հայ թարգմանչին թէ սոսկեդարիանց մազերը կարելու համար սփոքել զներու կ'ընէ, քանզի տեսանք որ երկու անգամ սփոքել զներուն գրած է Բագրատաւոնին, Այս չորրորդ։ — «Վիրայեմ» բառ չկայ հայերէն լիզուի մէջ. «Վիրայեմ» (փոխանակ ավելի բարձրմայ)՝ խժարանութեանց ամենէն անձունիներէն մէկն է, եփիրմի Միկնուրիանու անհմուտ ընդօրինակիչն ի գիրը սիամմամբ և կարգալով՝ գրած է. սէկն էջ Միմֆիրոսթէ ընդ տառչ Դաւթի՛ ոչ զմուրուսն իւր վիրացեալ, և ոչ զնուղերձն իւր փոխեալ. որ Վհնեստակոն 1836 տարւոյ հրատարակութեան մէջ (Հ. Ա., 404)՝ ապագրական վրիպակաւ, սիամմամուի վրայ, փոխուած եղած է վիրայեալ, յ. փոխանակ ց. բայց նոր Հայկազեանն Վիրայում բայի վկայութեանց մէջ կը գրէ ավերացեալ (այսինքն վերտուցեալ յապամմամբ)։ Խոկ Հ Մանուէլ Զախոջախուեան (Բառգիր Հայ և Խապական, Վինետիկ, 1837) հետեւով եփիրմի ապագրին, կարծած է տարակուսանոք թէ վիրայեալ է թերեւ անցեալ գերբայ Վիրայեալ բայի, ու կը գրէ. Վիրայիմ. սափրել. յորդորեւուց Գաթրբճուն չի հաւնի ավելացածի, կը սրբագրէ ավելիրայեմ, ու կը թարգմանէ ի մատենին կուրտիսուի Զմինցեալ մորթ երեսացն ամենէրն իսկ ողորկեալ վիրայիմ. (տես ի վեր անդր). Ամին միարան և Հ. Մրապիոն էմինեան. «Ras, rasé. գերծեալ. վիրայեալ»։ Առ ձեռն Բառարանի երկրորդ ապագրութիւնն ալ վարանիով երկու ձեերուն մէջ, կը դնէ. Վիրայիմ կամ Վիրայիմ. տես Վիրամ։ Մինչև որ անագան ուրեմն, 1866/ն, Հ. Արուն Այտըննեան կը գտնէ զուղիզ բնթերցուածն, և ես, 1903/ն, ի մութ խորշեն՝ ուր անառու ի մարդկանէ ինկած կեցած է Այտըննեանի սրբագրութիւնն կը հանեմ զայն և կը դնեմ յաշտանակի. «Զգոնի կարգէն ուրիշ տեղ մ'ըստաւծը՝ իշորէ էր սրբագրի նշանակել տես եփիրմ. Հ. Ա. 404»։ Զմուրուսն վիրացեալ, յայտնապէս գրչի սխալ է փոխանակ Վի-

րայելով (փոքրեալ), Քննական Գերակառ  
նուրիւն, երես 69, ծանօթութիւն 15. Այս  
հինգերորդը՝ Գերծում Առկեդարու և յիս  
Ասկեդարու մատենագրութեանց մէջ՝ Բագ-  
րատունի և ես այսպէս գիտենք, որ ածի-  
լի կը նշանակէ (տես ի գիր անդր), և ոչ  
մոզերը կտել; Այս վեցերորդը՝ Շարունա-  
կենք:

**Յ. Զարգացելոց Քեալիանուրեան (1852)**  
Յառաջարանին մէջ կը ծանօւցանէ Բագ-  
րատունին՝ որ քառասո՞ւն տարի անընդ-  
հուաց պարագեր է նոյ բարբառոյն ուսա-  
ման, և թէ սմեծու երկիրածութեամբ  
հազիւ հազ համարձակեր է ի գորոշաք-  
եայ երկասիրութիւն Քեալիանուրեանն,  
յուալով որ իւր ամարդկօրէն թերու-  
թեանց և վրիխուաց՝ Ներողածութեանն  
կը հանդիպի. Զիայ ոչ մի մհծարանու-  
թիւն, ոչ մի յոխորտանք, ոչ մի յաւակ-  
նութիւն. ընդ հակառակն, Բայց Բազրա-  
տունին սթէ խոնարհամիտ մարդ էր, ան-  
միտ չէր, ու չէր կրնար բնաւ երեակա-  
յել որ 22 տարի յատաջ շղործած մէկ ոն-  
րին համար, (քանզի հայցականի տեղ աղ-  
զական գնելին ուր հայցական կը պահան-  
ջուի՝ յանցանք չէ, այլ ոնիր), չէր կրնար  
բնաւ երեակայել, կ'ըսեմ, որ որ մը  
մհծարմէն նախատանօք պիտի յուացուէր  
ի Վիհեննական եղորդէ: Թէսկիրասեայ  
թարգմանիչն մասնաւոր փոյթ ունեցած  
է՝ մի անգամ ըստած երկրորդ և երրորդ  
անգամ նոյն բառերով չկրկնելու. երկու  
օրինակները արգէն տեսանք և Ասքիրեմին  
առթիւ. ուրիշ օրինակ մ'ալ յաջորդդ է-  
սեւ զինանիերձն մինչ չե հնացեալ ստէպ  
փոփոխէ ըսելէն ետքը յերես 22, «այս-  
պիսութեան» համար գրած է յերես 29.  
սեւ զինանի որ գետ պատուականնքն իցեն՝  
ի բաց ընկենուու, ՀԱՐՄԱՆ ԱԱԿԵԴԱՐԵԱՆ  
ԶԵՒ, որու կը պատահնք ի Բարսզի Վի-  
ցաւերին, Եղորդ Ճառ, երես 46. անեն-  
նայն ինչ որ դիւրաւ անկանի ի բուռն՝  
ընդ արհամարհանս ունիմքո. Յարտիր-  
եալը (Անձնան ինչ. Զգեստք) Յարտիր-  
րականին (Ու) հոյովն առած, իւր բայց ն.  
(Անձնիք, թիկնու) անկախ, փոխանակ գրե-  
լու Զ ունենայն ինչ, Զ լիեսաւ Զայս ըսոզն  
և չեմ, և ոչ իսկ Չ որդացելոցսի արզ-  
մաթաթախ հեղինակն, այլ Զալբիսանո-

Այտընեան Գերակառութիւնն (Վիհեննա, 1885), երես 353, Ուր մացին Ո՛չ քի սու-  
կելաւեան հայեեն Զէ, այլ անազին ներա-  
կանանական սխուլ, խոյառակուրեան կորող,  
զորւցուցիչ զարբում զէրաներն Այս ու-  
թերորդ և զիրջին:

Գ.

Թողունք սոկայն զէ. Արսէն Բագրա-  
տունի, և անցնիք Վիհեննայի Միիթար-  
եանց ԱՄԿորովեան հայկարանութեան»:

Սաո՞յդ է որ Վիհեննական գպրոցն  
առոկչէն լեզուին հոգրիս հիտեւութեամբ  
բաւական ընդարձակ նոր մատենագրու-  
թիւն մը ընծայեցաւց», ինչպէս կը հաս-  
տատէ Զալբիսան - Այտընեան Քեալիանու-  
թիւնն յերես 515: Պատասխանը նա՛ միայն  
կարող է տալ որ ունի այդ սրաւական  
ընդարձակ նոր մատենագրութեան» ամ-  
բողջ համարները, և միանգամայն առառ  
ժամանակ և առատագոյն համբերութիւն  
և հատութիւն հիմնապէս ուսումնասիրելու  
համար բայցոր երտարակուած ինքնագիր  
և թարգմանածոյն երկերը, ես ունիմ եր-  
կու մատենագրութիւն, երկու թարգմա-  
նութիւն, Կուրտիսոս (Գաթըրճան), Յիշա-  
ակառան Էնանայական վարուց (Էմբին-  
եան). մէկ Բարբառաբառն, երկու Բառա-  
գիրք, մէկ Հատրենիթ բներեցուածի, մէկ  
Քեալիանութիւն, որ հիրիք չեն հանրական  
և հիմնական քննութեան համար Ժամա-  
նակս ալ շատ կարճ է, և ուրիշ կարեռ-  
արագոյն ուսմանց նուիրուած. և սկրեա-  
րագոյն ըսելով կ'իմանամ ոչ զեզնեկոյց  
եկիթ, այլ և սմիջնագրաբեան Լասարիկեր-  
տեցոյ, Թավմայի Միհովիցույզէս ախմար  
մատենագրի ուսումնասիրութիւնն նա և  
հմտութիւնս չափուորէ, ինչպէս ինոնար-  
հաբար յայտարարած իմ այլիկայց անգամ.  
շատ բաներ կը տեսնեմ գրաւած՝ որ իմ  
գիւցածներուն չեն համաձայնիր. բայց  
զի չեմ ամենագէտ՝ կը նշանակեմ տաշն-  
ձինն, թողյով որ անգրագոյն խուզար-  
կութիւնք կամ հմտագոյն հայագիտի հանա-  
գիպիլու և լուսառարելու բխուտն՝ բու-  
ծեն իմ տարակաւանքներս Ակնու ամեն-  
այսինքն կը համարձակիմ ըսել որ Անկե-  
դարեան նոր մատենագրութեան համար  
Ներաւում մէջ զոր ունիմ՝ ամէն բան առկիր-

չէ, գոնէ ինծի այնպէս կ'երեաց, ոլոկես զէն լըզուին նօղրի հիեւուրեամբ յօրինուած մատենագրութեանց մէջ, ի՞մ չնշին կործիօքս պէտք է եր որ գտնուէին, 1. բառեր և ասացուածներ՝ որ տար են Առաջին Թարգմանչաց (խոսքս սԱսփրեմնին համար չէ). 2. Ուկեդարեան անեղան բառեր՝ եղականարար գործածուած. 3. սիալ ընթերցուածներէ յառաջ եկած խժարանութիւններ (զոր օրինակ վերոյդրեալ և էկրայիմն). 4. քերակոնական ձաւու վարդապէտութիւններ. 5. անձիշդ բառեր. 6. սիալ արմատներ (յուղականն). 7. սիալ հոլովներ. 8. սիալ աւղագրութիւն մը. 9. անորոցն բառեր և տառցուածներ, սրոնցմէ մմանք ապահովապէս դիտեմ թէ անորոց են, իսկ երկութին համար տարակոյս ունենալով՝ պիտի յիշեմ քիչ մը վարը. Մինչեւ հսկ աՄերոպեան հայկարանութեան համար իսկ ընդհանուր հայագիտութեան մասին՝ բազում խնդրոց մէջ կը տարբերի իմ գիտութիւնս Վիկիննականց իրեւ չշմարաւթիւն քարոզածներէն.

Զարիխեան - Այտշնեան Քերականութեան համար շսաւեցաւ (Հանգես Անօստեայ, 1887, Սեպտեմբեր, 138 թ), թէ անոնորհագոյն դարսաց հեղինակութեան նախամեծար կ'ընէ իրն ժամանակաց հեղինակութիւնը, և Մերոպեան հարոզատ լիզուին որէնքներն կ'աւանդէն: Իրեւ եղանական դործ կ'ողջունէի և կը յարգէի զայս Քերականութիւն եթէ հեղինակն նպատակ ունեցած ըլլար ուսուցանել զադպրութիւն Ուկեցէն Հայ բարբառոյ Առաջին Թարգմանչաց, և վկայութեանց կամ օրինակաց շարքին մէջ շխառնէր կոչմունս ի Առինացույց, ի Պրոյից Գոց, ի Ներսիսէ Շնորհաւոյ, Բայց խնդիրն այս չէ: Ենթեսն 505 վկայութիւն մը կը բերուի. Ան'ւ ե թէ մեռեալ էաբու Ուստի է այս Ո'ւր ե թէ ձայնարկութիւնն. յՈւկեդարէն, ի Միջին դարէ, ես գիտեմ յՈւկեդարէն աջի՛ եր թէ, կամ աջի՛ եր (անս յի՛ պորդիւն վարդապետ, երես 460, թիւ 86), և միայն Հ. Վրթանէս Ասկէրեանի Թովմայ Գիմրացույց (Վենետիկ, 1853) 69 երեսին մէջ հանդիպած եմ ցարդ. Ան'ւր ե թէ անդրէն յուսումն խոնարհէաք քաջ

վարուց՝ իրեւ զնորընծայու և Դարձնալ, կա՞յ յԱսկեդարու ու Հուսւկ ուրիմու մակրայ՝ նշանակեալ յերես 158 նոյն Քերականութիւնն, և իր սմերոպակեան հային գործածուած ի Հանիկ Ամսուեայ, 1902, Յունուար, երես 14 թ, տող 20: Մեծապէս շնորհակալ կ'ըլլամ եթէ ո՛ւրէ է թէօի և Հուսւկ ուրիմուի տեղերն ցուցուին ինձ յՈւկեդարէ, և առ ի շգոյէ՛ ի յետնագոյն նոխնեաց<sup>13</sup>, Նմանապէս կը փափադիմ աներկրայ ըլլամ որ ուղիղ է յետագայ գրուածն. Ըեւ այնպէս զերեւելի զիյուկապ հաղաքն ու կը միում աւուր ի միջոց Յունուած աշխարհին ի բաց յափօտակացոււ (Կուրտախու, Հ. Ա., 128-129). Զեզ. Ե. 287, յ. 637, չյարմարի<sup>14</sup>:

## Դ

Ընթերցողներէս անոնք որ համբերութեամբ կարդացին մինչև այս տեղ ամէն գրածներս, իմացան՝ եթէ արդէն չէին գիտեր՝ որ ես ո՛չ Վինետական գորոցին հետեղող եմ, ո՛չ վիճննական գորոցին: Տակաւին անմօրուս պատանի էի երբ գոյացաւ մատցու մէջ այն համոզումը՝ որ Հայերէն լիզուին և մտանագրութեան ուսման բարգաւաճման համար երկու Միարանութիւնն ար պարտական էին խորտակել իրենց կուսքերը, փոխել իրենց ընթացքը և նոր հիման վրայ նոր

<sup>13</sup> Արգեօս Կիւրզի Աղեքսանդրացւոյ Պարավմանց գրոցն, զոր յամին 714 թարգմանած է Ստովանունենեցի, յաշորդ խօսքն է, ըստ Ենթարկաց, Աշանակեալ ի նոր Հայկակեան ի բան 0' թէ: Անոնչէին ի ամեւին Ա'ւ ընկերական էաքան կ'ամիսի 1717 տարւոյ պապագրին մէջ փախուած: Ո'ւր է թէ մեռեալ էաքան գրին սեղակեան թիւարդ և իցէ՛ Թովմա Գեմբացույց: Ո'ւր է թէն ուղագոյն մուսի ինձ քան զի՛ւր է թէ: Կարծեմ աշխարհարար այսոր իսկ կ'ըսնեմ Ո'ւր է թէ: (և ո՛չ ո՛ւր է թէ): Զայնաշանեան ի բանուն նիի՛ կամ նիի՛ թէ և 0' թէ՛ կը գրէ: ուամկօրն Ո'ւր է որու Համեմատէ նաև Ուկեդարու աջի՛ է թէն և աջի՛ եռն: Այսպէս զայնարդուք ևւա էր թէ մեռեալ էաք: (Ելք, մջ, Յ. Թիւր, ժի, Հ. Սփրես, Հ. Ա., 1/2):

<sup>14</sup> Նշանակ հանունն է՝ մինդ հակառակն չեղաքքիներգործական նշանակութիւն՝ առնան հայցական փախանակ այլ և այլ հուրից:

դրութեան համեմատ աշխատի<sup>15</sup>, Խօսեցայ, գրեցի, պազատեցայ, բողոքեցի. ընդունույնու Հայկական բառավենութեան մէջ ցուցի փոքրի ի շատէ թէ մեր հին բնոդիները ի՞նչպէս պատշաճ էր կարդալ, ի՞նչպէս պատշաճ էր հասկընալ. ընդունույնու Քննասիրի Առաջին Պարկուս ծանութիւ որ շատ տարիներէ ի վեր միենիորդ մը յդացած էի Քննական հարաւուսկրեան մեր բազմութակ մատենագրութեանց ի Հինգերորդ գորէն մինչեւ ցվեցասաներորդն. 4-5 հազար սուկույ գումար մը յիշեցի. յօժարեցայ միուղուլ այլոց զիմ գրեան և զթթեան և գդրամագլուխու, որպէս զի իմ սկսածն՝ սովին սոնզ յառաջ տառին, ընդունույնու Այժմ սկսորեալ, յոդի և ի սիրու մանու չափ վիրաւորեալ, խոր վիճակութեամբ համակաւ, իրոր կոճզ տնպիտուն՝ քսան տարիէ ի վեր ինկած կը մնամ սառանամանուա աշխարհի մէկ անկիւնը, կը կարդամ նախնեաց բնադրերու նոր հրատարակութիւններ, հայ մատե-

<sup>15</sup> [Այս լուսածի սեւազրութան մի տարեակից առեւմ ենք հետեւալ հետեւթական ողեր (Մ.-Մ.): Եջայ և նոր հիմու, նոր գրութիւնու բաւականէն աւելի քարոզեցի 1884 էն մինչև 1911 հրատարակած գրութեանց մէջ, ի Բառականաքան, ի Քննասիրի, ի Տնտեկութեան և ասոդիկի տեսորդին Տե լ'Urgeու, յԱմօւսանա Հանիսի, ի բարդիք և ի Հանդիսի Կոկկասու, առիշ երեքամսեայ Հանդիսի մէջ: Համարելուն միացեալ ընդ Քընադատութեան էր այն նոր հիմու որ կը բայցայի, նոր գրութիւնն ալ էր նախ և յաւաջ ուղիղ բիրենալ էին բնադրերը. երկրորդ սամանութեան նախամեծար ընկել զօղմութիւն (օօն օօն). Հայրորդ ուսազարին, զարեալ ու ուսաղուրին, և միօն ուսաղուրին: Բայց միզ ունին եք բանի իրաւութեան և մարդարէին հետ ես և կ'ըսեմ հառաջենու. ո՞յ կարեռ բութիւն տուաւ իմ գիտութեան, ո՞յ վինտաեց զան և յարգեց Բաւական չէր որ քառասուն և հինգ տարեայ անդուզ աշխատութեան ու զորմելի պտուզ բնդ ամենայի ստանայի 2200 (երկու հազար երկու հարթը) գրանի. 500 Բառականութեան, 500 Կոհին Վայապիտ, 500 Հայրուսի Քննականութեան, 200 երեքամսեայ Հանդիսի մէջ լոյս տեսած երկու յօշուածներու: Գէտք էր որ արժանի ըլլացի նաև անարդական յօդուածի, նախատական պարաւագրի, արհամարիու յուստեան, անուան չինդ շատակութեան իրը պիլծ մարդու, խցուիչ խօսքերու, ծաղրածութեանց, հեղնաթեանց ի

նագրաց ուսումնասիրութիւններ և քըննադատութիւններ, կը կարդամ և արքամութեան վրոյ արտօնութիւն կը կրեմաք ի՞նչ օգուտ ունի ամուլ և սնոսի վիճարութիւն բանուլ, ջատագոյ մտնել 2. Արսէն Բագրատունույ, մեսեուլ մը մեսելոց դէմ պաշտպանիլ և ո՞րչափ իրաւացի են Յովհաննու Դրասխանկերաւացոյ խօսքերն. աՄի՞ զպարծանս հարցն առաքինութեանց ձեզ բաւական վարկեալ և ի նոյն ապատանեու՝ ի վիճա խորտիմա ընկղզեսջիք. զի թէ հաւր հմտարոր տեղեկութեամբ զեկավարեալ իցէ, զի՞նչ ագուտ յայնմանէ որդւաց քերիցի՝ եթէ ի հաւարեկութեան կորնչչիցին. վասն զի ոչ ինչ շան զնաւրն հմտութիւնն կարծիմ լինել որդւոց նաւարեկութեանու Հայրերն, Զամեսան, Աւետիքան, Բագրատունի, աշխատեցան, յոգնեցան, հատարներ հատարներու զրայ զիզեցին. յաւիտենակա՞ն փոռք և պատիւ Հայրերուն: Ստայն գիտութիւնն կանգ առնուլ չի գիտեր. Հայրերուն աշխատանքներն այսօրուն օրս չեն գոնացներ զմեզ. ո՞ւր է զանոնք կատարելագործողն. ո՞ւր են Զամշեանի գործոյն, նոր Հայկազեան Բառաղբոց, Զուրացիլոց Քերականութեան երկրորդ պատգրութիւններն սրբագրեալ, փոփոխեալ, ճախտեցալ, իստապահնչ ժամանակի կարօտութեանց և փափանանց համեմատ, ի՞նչ օգուտ ունի սնեսուած ձենանցն ընդգրկելոց, Փարպեցոյ բաժին պէօ՛ կագել ընդ մեռելոյս, ջանու զուզիկն իրըն զսխալ նշատակել: ի՞նչ օգուտ այս ամենէն և, Քննական հետարակաւ-

<sup>16</sup> [Միւս սեւազրութեան մէջ. Մ.-Մ.]: չկը տեսնեմ զինեների՝ որ մինչեւ յերկինս կը բարձրացնէն զիւր մէկ հայագէտն. և կը մենամեմ Վիիննա՞ որ մինչեւ յանգունդու կը գահափէտ զնոյն հայագէտն, Վիինետիկ և Վիիննա՞ երկուրն ալ յանուն գիտութեան և հայկարաւութեան: Միակ միիթագործիւնն որ կը մնայ ինձ այս է՛ թէ Աստուգումի ջրերն իրաւոցնէ Արանայի և Փարփարայի ջրերէն աւելի յաւ են: Աստամու սիրոյն համար, ի՞նչ օգուտ ամին:

<sup>17</sup> Մ Սիւս սեւազրութեան մէջ. Մ.-Մ.]: Դիմանի մը առանեակ տարբիներով ամբարած Արբագրութեանց, գիտութեանցն և տեկնութեանց գանձերու՝ սահմանաւած էր Յա- կելութեանց գանձերու՝ սահմանաւած էր Յա-

## ՀԱՅ ՆԿՐԱՐՈՂ ՆԵՐ

ՍԱՐԳԻՍ ՔԱՀԱՆԱՑ

(1500 ? - 1572 ?)

Մարգիս Խիզանցի ծնած է ԺԶ. Դարու Ակիզը մօտաւորապէս: Որդին էր Կարապետ քահանայի և Քնարի: Աշակերտը եղած է Աղթամարցի Ըստէփ վարդապետին, ինչ որ կը բացատրէ Վանի դպրոցն իր կրած ազդեցութիւնը: Կիրը կը կոչուէր Խանում: Ունէր եօթ զաւակներ, չորս մանչ և երեք աղջիկ:

Մարգիս քահանայ գրէ եւ ծաղկող էր միանգամայն: Իր գործունէութիւնը կ'ընդգրկէ մօտաւորապէս կէս գար, 1526 - 72: Այդ զբանէն ծանօթ են հետեւել հինգ ձեռագիրները:

1. - Մաշտոց, գրուած 1526ին, Խիզան բաղարին մէջ. Մխիթար քահանային համար. - Արուանձտեանց, Թորոս Աղքար, Բ. Հատոր, էջ 254 - 255:

ինքը՝ զոր Վենետիկոյ պահած էր եթէ Վենետիկ յարգէր զիս, յափշտակուեցաւ ի Վիեննայէ. և այժմ ի Վիեննայէ 4ը յափշտակէ Տփդիս: Զեր հին շաւզաց վրայ զիարդուպէտ ընթանալով, չէ՞ք կասկածիր որ վախճանն կրնայ ըլլու կամ ավին խորափիտ կամ անաւաբնկութիւնն, ո՞վ Վենետիկ և Վիեննա:

ՆՈՐԱՅՐ Ն. ԲԻՒԶԱՆԴԱՑԻ

Աստիոլի, 10 - 30 Ապրիլ 1903

Հայտ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

Նետիոյ, երէ կարկառած ձեռքս չմերժուէր. մինչ այս մինչ այն Վիեննա փութաց իւր սեպհական ոյժերով ձեռնարկելու Քննական հետարակութեան մը՝ սապէս ըսմէ՝ որ իւր ժրադրիչ չի պատասխաներ. և այսոր զայն զոր Վենետիկ քամահեց և Վիեննա (անրն Քենաների բառ, որ փախարինել է չնշուած տապեցին. Մ. Մ.) Տփդիս և որ հ'առէ յափշտակներ: Զեր հին շաւզաց վրայ զիարդուպէտ արհամարհնաքը դիտութիւն և իմաստաբիւն համարելով, ընթանալով, չէ՞ք կասկածիր ... և Վիեննա:

2. - Մարգիած է Շարակնոց մը, օրինակուած 1553ին, թագենոց զիւղը, ձեռամբ Ստեփանոս քահանայի: Նկարող, տարրեր թուղթի վրայ, կիրակոս: Ատացող՝ Կարապետ քահանայ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1694:

3. - 1571ին ծաղկած է Աւետարան մը, որ օրինակուած էր Հերապետ վարդապետի կողմէ: Մարգիումի աշխատանքին մասնակցած է նաև Մարտիրոս սարկաւագ. — Ձեռ. Երեւանի, թիւ 4246:

4. - Աւետարան, օրինակած եւ ծաղկած է 1572ին, Երուսաղէմի Ս. Յակոբ եանց Վանքին մէջ, Ներսէս սի որդի Հերապետ կուսակրօն քահանային համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ է68:

5. - Տօնացոյց, 1572ին գրած եւ ծաղկած է ի Ս. Յակոբ Երուսաղէմ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2494:

ԶԱԳԱՐԻԱ ԳՆՈՒՆՑԻ

(1500 ? - 1576 ?)

Ճարտար զեղագիր եւ նկարիչ Զաքարիա Եպուաց ննած է ԺԶ. Դարու Ակիզը ենթագրարար: Ուս ած է Յովսէփ Վարդապետի (+ 1544) և Գրիգորիս Կաթողիկոսի ձեռքին տակ Աղթամարի մէջ: Եղած է Առաջնորդ Լիմի (1549 - 1576), ուր օրինակած եւ նկարազարդած է շատ մը ձեռագիրներ: Զինքը զովեստով կը յիշէ Յակոբ սրկ Զուղայցի, որ աշակերտած է իրեն: Զաքարիայի գրչական եւ մանրանկարչական վաստակէն կրնանք յիշել հետեւեալները:

1. - Պատմութիւն Աղեքսանդրի, 1544ին. Կ. Պոլոյ մէջ, Աստուածատուր Պատրիարքի խնդրանքով օրինակած է, ընտիր գրչութեամբ եւ երանգ երանգ ծաղկուով: — Ձեռ. ի Մանգսատը:

2. - Աւետարան, 1549ին օրինակած եւ նկարազարդած է: Ատացող՝ Յակոբ. — Ձեռ. Երեւանի, թիւ 6019:

3. - Յայսմաւորը, 1561ին օրինակած է Թորոս Վարդապետի համար:

4. - Աւետարան, 1569: Օրինակող՝ Կիրակոս Վարդապետ: Նկարազարդող՝ Զաքարիա:

**5.** — Մաշտոց, 1571ին գրած եւ ծաղկած է Յովսէփի արքապիսկոպոսի համար: Զարդարդերը նուրբ ճաշակի եւ ճարտար ձեռ քի գործ. — Զեռ. Վենետիկի, թ. 1591:

**6.** — Աւետարան, 1575, Վան: Գրիչ Մարտիրոս սարկաւագ: Մազկող՝ Զարարիա եպիսկոպոս: Կազմող՝ Փիլիպպոս արեղայ: Մտացող՝ Գուլիչչաք. — Զեռ. Երեւանի, թիւ 4չ31:

**7.** — Շարակնոց, 1576ին օրինակած եւ ծաղկած է Մելքոնէթ քահանայի համար. — Զեռ. Երեւանի, թ. 1613: Գ. Արք. Յովսէփիսան, Խաղաքաներ, Գ. Հատոր, էջ 123:

Կարեգին Արքապիսկոպոսի համաձայն Հնօրինականներն ու սկզբնազարդերը, նաև լուսանցքի պատկերներն ու ոսկեզօծ թիգերը ազնիւ են եւ Կիլիկեան արուեստին մօտո (Խաղաքաներ, Գ., էջ 124):

### ՄԱՐԳԱՐԷ ՔԱՀԱՆԱՑ

(1520?—1585?)

Գրիչ եւ ծաղկող Մարգարէ քահանայ ծնած է ժջ. Դարու առաջին քառորդին վերջերը հաւանաբար: Ան իրեւ սարկաւագ յիշուած է 1568 ին, եւ որպէս քահանայ՝ 1571 ին. Եղած է ուսուցիչ Վահան քահանայի եւ Վասիլ եպիսկոպոսի: Իր գործերէն քիչ բան ծանօթ է. կրնանք յիշել հնտեւեալները:

**1.** — Շարական, 1568, օրինակուած Ֆոնաւսի վանը եւ զիւղը: Գրիչ եւ ծաղկող՝ Մարգարէ սարկաւագ. — Զեռ. Ս. Ե. թիւ 1636:

**2.** — Շարական, 1578, Ֆոնաւս զիւղադարաբ: Գրիչ՝ Մարգարէ քահանայ. — Սիսուան, էջ 193:

### ԻՍՐԱԵԼ ԵԲԵՑ

(1540?—1600?)

Խորայէլ քահանայ գրիչ, ծաղկող եւ կազմող էր միեւնոյն ժամանակ: Մնած է ժջ. Դարու առաջին կիսուն վերջերը եւ Թադրաբար. Որդին էր Նատարին եւ Գուլուն: Իր գրչական եւ մանրանկարչական գործունեութիւնը տեսած է աւելի բան երկուտասնեակ մը տարիներ (1574—1586):

Այդ շրջանի արդիւնքն կրնանք յիշել հնտեւեալները:

**1.** — Շարական, 1574, Յըղուերծ զիւղ: Գրիչ եւ ծաղկող՝ Խորայէլ երէց: Մտացող՝ Դանիէլ արեղայ, որդի Խանուրի. — Զեռ. Ս. Ե. թիւ 1702:

**2.** — Աւետարան, 1579, Յըղուէրծ զիւղ: Գրիչ եւ ծաղկող՝ Խորայէլ քահանայ: Մտացող՝ Յովինանէս արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 9310:

**3.** — Աւետարան, ն. թ. 1580: Մաղկող եւ կազմող՝ Խորայէլ երէց (1580). — Զեռ. Երեւանի, թիւ 4173:

**4.** — Աւետարան, ն. թ. 1581: Մաղկող՝ Խորայէլ երէց, Ըղուերծ զիւղ (1581). — Զեռ. Երեւանի, թիւ 4346:

**5.** — Աւետարան: Գրիչ՝ Մրապին՝ արեղայ, Մրատինուց Վանք: Մտացող՝ Խորայէլ երէց, Յըղուերծ զիւղ (1586): Կազմող՝ Մահակ սարկաւագ: Մտացող՝ Մտիւանոս արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 7766:

### ԵՂԻԱ ՎԱՐԴԱՊԵՏ

(1545?—1600?)

Եղիա Վարդապետ գրիչ, ծաղկող եւ կազմող էր միանգամայն: Մնած է ժջ. Դարու կիսուն ենթադրաբար: Որդին էր Կիրակոսի եւ Խաթունջանի: Աշակերտած է քաջ քարտուզար տէր Մարգարի: Իր գործական գործունէութեան շատ կարճ մէկ շրջանը (1576—1582) միայն ծանօթ է: Այդ տարիներու արդիւնքն կրնանք յիշել հնտեւեալները:

**1.** — Աւետարան, 1575: Գրիչ՝ Մկրտչականայ (Պոռա զիւղ): Մաղկող եւ կազմող՝ Եղիա վարդապետ: Մտացող՝ տիկին Փարիխան. — Զեռ. Երեւանի, թ. 4չ28:

**2.** — Աւետարան, 1578, Պոռա վանք (Բաղէշ): Մտացող եւ կազմող՝ Եղիա վարդապետ. — Թորոս Աղքար, Բ. Հատոր, էջ 268—269:

**3.** — Մաշտոց: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ տէր Եղիա. — Զեռ. Վենետիկի, թ. 359:

**4.** — Աւետարան, 1582, Պոռա վանք: Գրիչ՝ Եղիա վարդապետ, որդի Կիրակոսի եւ Խաթունջանի: Մտացող՝ Մահակ արբեպիսկոպոս. — Ցուցակ Զեռ. Մշոյ, էջ 145:

## Ա Ռ Ա Գ Ե Լ Գ Ե Ղ Ա Մ Ե Ց Ի

(1545 ? - 1605,?)

ԺԶ. Գարու վերջին քառորդին յիշատակութեան արժանի գրիչ եւ ծաղկող մընէ և Առաքել Սրկ. Գեղամեցին հեղինակ ինքնատիպ մանրանկարներու: Ան որդին էր Աւագի եւ Յուստիանէի: Եղած է աշակերտ՝ Փիլիպպոս Եպիսկոպոսին Կեչառուաց: Ամուսնազած էր Խանաղայի հետ եւ հայր դարձած քանի մը զաւակներու:

Գեղամեցին ապրած ու գործած է Կարոյ Խալածոր եւ Թըւանն գիւղերուն մէջ առաւելապէս: Առնուազն քառորդ դար (1575 - 1602) տեսող իր գործունէութեան շրջանին արտադրած է աւելի քան երկուտասնեակ մը երկիր՝ մեծագոյն մասը Աւետարան. ատոնցմէ կը յիշնիք մաս մը:

1. — Աւետարան, 1575, Շնորհաւոր Տիկնող համ. բ. — Հանդէս Սմօրեայ, 1979, էջ 368:

2. — Աւետարան, 1586, Սալածոր. — Զեռ. Վնեստիկի, թիւ 155:

3. — Աւետարան, 1586? Թըւանն գիւղ — Զեռ. Երեւանի, թիւ էջ 931:

4. — Մաշտոց, 1589, Թըւանն. — Զեռ. Հալէպի, թիւ էջ 4:

5. — Ֆողովածոյ-Ռոկիփորիկ, 1592 - 1595, Թըւանն. — Զեռ. Ս. Յակոբեանց, թիւ 615:

6. — Աւետարան, 1595, Թքանն գիւղ: Գրիչ Դուկաս Լոռեցի: Մաղկող՝ Առաքել. — Զեռ. Երեւանի, թիւ 4100:

7. — Մաղմոսարան, 1599, Թքանն գիւղ: Մատացող՝ Դաւիթ Կաթողիկոս. — Զեռ. Երեւանի, թիւ 2660:

8. — Աւետարան, 1601, Թքանն գիւղ. — Զեռ. Երեւանի, թիւ 7634:

9. — Աւետարան, 1602? Թըւանն գիւղ. — Զեռ. Երեւանի, թիւ 7646:

## Դ Ա Ւ Ի Թ Գ Ե Ղ Ա Մ Ե Ց Ի

(1545 ? - 1617 ?)

Դաւիթ Եպիսկոպոս ծնած է ԺԶ. Դարու կիսուն ննիմաղրաբը: Որդին էր Խա-

չիկի եւ Խաթունի: Իր աշակերտներէն կը յիշուի Առաքել Դափիր (1590), որդի Վարդանէսի: Դաւիթ Եպիսկոպոսի զրչական գործունէութիւնը տեսած է աւելի քան քառորդ դար (1584 - 1610): Այդ շրջանի արդիւնքն կը յիշնիք հետեւեալները:

1. — Աւետարան, 1584, Մառս գիւղ (Բասին): Գրիչ՝ Դաւիթ Եպիսկոպոս: Մտացող՝ Սարութէկ. որդի Ստեփանոսի. — Զեռ. Նոր Ջուղայի, Ա. թիւ 92:

Հաստ Սրամ Երեմիանի «մի պարզ եւ անպանոյն Աւետարան է . . . պարզ են նաև Աւետարանի զարդանկարները, զարդագրերը եւ թունազրերը» (Հասկ, 1951, էջ 189):

2. — Աւետարան, 1585, Մառս գիւղ: Գրիչ՝ Գրիգոր սարկաւագ: Մաղկող՝ Դաւիթ արքեպիսկոպոս. — Զեռ. Երեւանի, թ. 8867:

3. — Աւետարան, 1586: Մաղկող՝ Դաւիթ Եպիսկոպոս: Մտացող՝ Ամիրազիզ տանուտէր. — Զեռ. Երեւանի, թիւ 6376:

4. — Աւետարան, 1586, Մառս գիւղ (Բասին) եւ Մացուցանց գիւղ (Սպեր): Գրիչ՝ Դաւիթ: Մտացող՝ պարոն Նուրատին. — Զեռ. Ա. Յ. թիւ 3026:

5. — Յայսմաւուրը, 1610, Պարամուրաստ: Գրիչ՝ Դաւիթ Եպիսկոպոս: Գեղամեցի, որդի Խաչիկի, եւ Յովասափ Երէց: Մտացող՝ Պարոն Սղարաբ. — Զեռ. Երեւանի, թիւ 3812: Ծիշտ. Ժկ. Դարի, Ա., թ. 459:

## Մ Ա Ր Ց Ի Ր Ո Ս Խ Ի Զ Ա Ն Ց Ի

(1546 ? - 1607 ?)

Ճարտար Նկարիչ Մարտիրոս քահանայ որդին էր Սարգիս քահանայի եւ Խանումի: Ծնած է ԺԶ. Դարու կիսուն մօտառորապէս: Կնոջ անունն էր Աղաքէկ: Ունէր հինգ զաւակներ, երկու մանէ և երեք աղջիկ: Գրրչութեան եւ ծաղկումի արուեստը սորված է իր հօրը ծեռ թին տակ: Իր աշակերտներէն ծանօթ ին Առաքել Բարերդզի, Գրիգոր Կողոնացի, Դավար Բարերդացի եւ Յակոբ Ձլյթունցի. Մեռած է 1607ին: Իր երեսամեայ (1575 - 1605) նկարչական գործունէութեան արդիւնքն կը յիշնիք հետեւեալները:

1. — Գանձարան, 1575, Սւղած գիւղի եւ Թեղայ Վանքին մէջ, Սողածի Կարապետ գրի, Մարտիրոս արեղայի համար օրինակած հոյակապ ծեռազիրը ծաղկած եւ նկարազարդած է. — Զեռ. Ս. Յ. թ. 135:

2. — Աւետարան, 1577-9ին, Խիզանի մէջ օրինակած եւ ծաղկած է Մարտիրոս Կրօնաւորի համար. — Զեռ. Ս. Յ. թ. 2569:

Խիզանի նկարիչներուն արուեստը լուսաբանելու տեսակէտէն կարելոր նն իր տուած հիտեւեալ տեղեկութիւնները. «... զրեցի զա ի լաւ եւ լընտիր աւրինակէ, եւ ծաղկեցի զա չարչարանօթ ի յայլ եւ յայլ Աւետարանէ, եւ կայ որ ի մտաց. զի Դ. Ե. Աւետարան ժողովեցի, կայր որ Սսայ բանն, կայր որ արեւելից բանն, եւ այլ բազում աշխատութեամբ ժողովեցի եւ եղի ի սուրբ Աւետարանս ...»:

3. — Ասուուածաշունչ 1584ին, Խիզանի մէջ, գրած եւ նկարազարդած է, զորձակցութեամբ իր եղրօրը Սարգսի եւ իր որդւոյն Գրիգորիսի, Բարսեղ բարունապետի խնդրանքով. — Թորոս Ազրար, Բ. Հատոր, էջ 262-264:

4. — Հին Կտակարան (մասնակի) 1596ին, Հիզանի մէջ, օրինակած եւ ծաղկած է, գործակցութեամբ իր եղրօրը Սարգսի եւ իր որդւոյն Գրիգորիսի, Երուսաղէմի Դաւիթի պատրիարքին պատուէրով. — Զեռ. Ս. Յ. թիւ 397:

5. — Աւետարան, 1596ին գրած եւ նկարազարդած է Կ. Պոլսոյ մէջ. — Զեռ. Չհստեր Բիտուի, թիւ 573:


6. — Մեկնութիւն մԴ. Թղթոցն Պողոսի Յ. Ասկերեանի, 1600ին, Խիզանի մէջ, ծաղկած է. Դիլար սարկաւագի ծեռարով Սարգիս Կաթողիկոսի համար օրինակուած ծեռազիրը. — Զեռ. Ս. Յ. թիւ 1378:

7. — Գիրք Հարցմանց Գր. Տաթեւացիի, 1601ին, Աերաստիոյ մէջ օրինակուած Յակոր եւ Դիլար զրիչներու ծեռ բով. 1602ին, Խիզանի մէջ ծաղկուած իր կողմէ՝ զործակցութեամբ իր եղրօրը Սարգսի, եւ իր որդւոյն Գրիգորիսի, Սարգիս Կրօնաւորի խնդրանքով. — Զեռ. Ս. Յ. թ. 420:

8. — Յայսմաւուրք, 1604ին, Խիզանի մէջ, գրած եւ նկարազարդած նն ինքը եւ իր եղրայրը՝ Սարգիս քահանան, եւ իր որդւոյն Գրիգորիս քահանայ, Խոզայ Խաչիկի եւ որդիներուն պատուէրով. — Զեռ. Յ. է. Որգեանի, թիւ 42: Գ. Արք. Յովսէ Փետան, Մի էջ Խիզանի Գեղարուեստական Պատմութիւնից, Հայց. Եկեղեցի. 1944, Հոկտ., էջ 11:

9. — Աւետարան, 1605ին, Հիզանի մէջ գաղափարած է ափ լաւ եւ ընտիր Սացի օրինակէ». — Ե. Լալայեան, Ցուցակ Զեռ. Վասպուրականի, էջ չ19, թիւ 552:

#### Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ



## ՌՈՒԲԵՆ Ա. ԱՐՄՐՈՒԻՆԻ (1025 - 1095)

Մեր պատմիչները այլազան տեղեկութիւններ արձանագրուծ են Ռուբէն իշխանի ժագաման մասին։ Այդ տեղեկութեանց յարժարագոյնները առնելով կը փորձենք ներկայացնել այստեղ Ռուբէնի հաւանականագոյն տաճարանութիւնը։

Ռուբէն իշխան ծնած է 1025 թուին։ Որդին էր հաւանարար՝ Արծրունի Սենեգրիմ թագաւորի որդիին։ Կոստանդին իշխանի։

Բագրատունեաց Գագիկ Բ. թագաւորին մահէն յետոյ (1079) Ռուբէն կ'երթայ և կը բնակի Կոյիմօզօթ գիւղր։ Տաւրոս լերան գրայ շատ Հայեր հաստատուած էին։ Մեծն Ռուբէն հետզհետէ կը զօրանայ և կ'ընդարձակէ իր որբագիտութիւնը, իշխանվ մինչև 1095 թուտկանը իրեն յաջորդ կը թողու իր որդին՝ Կոստանդինը (1095 - 1099)։



Ռուբէնը Արծրունի կը կոչենք հանեւելով Կիրակոս պատմիչին, որ կ'ըսէ-էլլոյ Թորոս իշխան և եղբայրն Ստեփաննէ որդիք էին Լեռնի, որդւոյ Կոստանդիայ, որդւոյ Ռուբէնի, թոռունք յառաջագոյն տաշցելոյ տան, որ յազդականութեանն և ի զօրացն Գովկայ՝ Արծունեաց (Պատմութիւն, 1865, վենետիկ, էջ 62)։

Իրեն կը ձայնակցի Միխայէլ Ասորին, գրիւզիվ. «Ընդ այն ժամանակս արքայազունն Հայոց, որ յաւուրու վասի կայսեր եկաւ էին ի Վասպուրական և բնակեալ ի Անաստ և ի Կիսարիս և ի Խուտատանէքն, և բանացեալ ունէին զրագում տեղիս, մտին յեւկիմ Կիլիկիցցց, Ամանք ի

նոցանէ, Ռոբինիանի կոչեցեալք, որք էին յերկուց միծամնեաց զարմից, հայկազունք և Սենեկերիմեանի, խնամութեամբ խառնեալ ընդ միմեանս, որք թագաւորեցին ի Վասպուրական, յորժամ և Բագրատունիքն թագաւորեցին ի միծ Հայք, և այժմ սկսան տիրել երկրին Կիլիկիցցոյ և թագաւորեալ արքական քաջութեամբ Ռոբին նախ և Կոստանդիուն և Լեռն և Թորոս և այլքն մի ըստ միոջէց (Ժամանակագրութիւն, 1871, Երևանդէմ, էջ 411)։

Մնունդը կը գնինք 1025 ին, հետևալով Սամուել Անհցիի, որ կը գրէ. Փակի իշխաննին Հայոց և ամենայն զօրք նացաւքան և յամենայն տեղիս ցրուեցան, յորոց իշխան մի արքանառու Գագկայ՝ Ռուբէն անսուն, որ կալեալ ունէր զկոսիտառայ բերդն ... եկն ... ի գիւղ մի Կոլիմօզօթ անսուն ... եւ Հ (= 70) ամաց լեալ բարիպաշտ կենօք, վերափոխեցաւ առ Քիսոսու, և թաղեցու ի սուրբ ութան Կոստանդուն (Ժամանակագրութիւն, 1893, Վաղարշապատ, էջ 116)։

Ռուբէն՝ իշխան էր ըստ Սամուելիի, և թագաւորացն՝ ըստ Կիրակոս պատմիչի, որ կ'ըսէ. Օթանզի իրեկ մեռաւ մեծ իշխան Թորոս, որդին Լեռնի, որդւոյն Կոստանդիայ, որդւոյ թալաւուրացին Ռուբինայ, յաշխարհիս Կիլիկիցցոց (էջ 74)։

Համարական համարեցինք Ռուբէնի՝ Սենեկերիմի որդի Կոստանդինի զաւակն ըլլույը, նկատելով որ Ռուբէն իր որդւոյն Կոստանդինը անունը տուած է, և այդ թերես ի յիշտառկ և ի յարգանս իր հօր, ինչպէս կ'ընէին շատեր։

Յայտնի է Վարդան պատմիչէն որ Սինէներիմի զաւակներէն մին կը կոչուէր Կոստանդին։ «Սենեկերիմ ... չոքաւ ... չորս որդւովք, որոց անուաննին՝ Դուտիթ և Արուսանի, Ատոմ և Կոստանդին» (Պատմութիւն, 1862, վենետիկ, էջ 92)։

Արտագրեցինք վկայութեանց այս շարքը, «որ մեզի կ'ընձնուէ Մեծն Ռուբէնի համարական ազգաբանութիւնը, որը կը նայ հեռու չըլլաւ իրականութենէ։

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

## ԳՐԱԿԱՆ

### ԵՂԻՇԵ ԶԱՐԵՆՑ (Մահուան 50-ամեակին առթիւ)

Հոստառուն կազմի մը՝ Հայ Գրականութեան ծառաշատ անդաստանէն ներս, որ Զապէլ ծառայեանի, թագուցի, Թօթովակնացի և ուրիշ շատերուն նման տապալեցաւ կէս դար առաջ, Ստալինեան բռնաւահրութեան կողմէ շղթայակերծուած կարմիր փոթորիկէն:

Յանուուզն ու յախուռն բռնաստեղծն է ան: Զէ կորելի իր նկարագիրը բնորոշող աւելի յարմար բառեր գտնել մեր լեզուին մէջ, Քերթողը, որ անցաւ մեր ժողովուրդի վերջին շրջանի պատմութեան ամենէն ճգնաժամույնին փուլերէն ու համաս նոր օրերու սեմին, հայրենիքի անկախութեան վերատիրացման ու, կորճ ատեն մը ետք, անոր խորհրդացնացման բախտորոշ դէպեքը ըղջանելով բռնաստեղծի խոր ու բոցարձակ զգայնութեամբ:

Վէրարոյժ-գրագէտ Համբարձում Քէքիկեան, այժմ հանգուցեալ, սմիջէլ մը եւ Հայ Գրականութիւնը խորագործի իր բարձրարարէք գործին կէսէն աւելին յատկացուցած է րազմագուստակ բռնաստեղծին քանքարչատ ժառանգութեան վերլուծման, ճշգելով անոր պատուարեր տեղը Սովուանայ Գրականութեան մէջ:

Բնական է որ բոլոր իր սերնդակիցներուն նման Չորենց ալ ունեցաւ տաւատանքի ու յաւսախարութեան պահեր, Տրք քաղաքական զժրախաւ անցուցարձեր արդեւ հանդիսացան յաջողութեամբ պատկելու մեր գարուուր ու կապոյտ երազները: Ու բնոկան է նոյնպէս որ հոգեկան այդ պիրկ վիճակը իր անդրագարձը ունենար անոր գրականութեան վրայ, յեղափախաւունչ մեր քերթօղներու անունին մօտը զնելով իր ալ անունը:

Միամասութիւն պիտի ըլլոր սպասել որ Չորենցի բոլոր գործերն ալ ըլլոյին անուարկելի իօրէն յաջող ու տպաւորիչ: Ու ան շատը առւրբք իր ժամանակին ու բանացող քաղաքական պայմաններուն,

Սակայն ուս իմ անուշ Հոյստատանից խորագրուած կտորը մինակը, ճշմարտազանցութիւն թող չըլլոյ ըսել, բաւ պիտի գոր ազատագրելու իր անունը տասնեակներ հաչուուզ փաղանդէն իր ժամանակաւ կից գրչակներուն, որոնք հասարակ ու տափակ ժամանակաւ որոնցին և որոնց անունները պառկեցան մատեաններու ժուր ծացին:

Զօրաւոր չէր Չորենց նկարագրով, Զէնք երթար առաջ վերլուծելուս բարայական մեր սայթագումաններուն անդրագործը մեր մաքէն ու սրտէն փրթած արուեստի գործերուն: Պայրըն, Մոլիէս, Եր. Օտեան և շատ մը համբաւեալ անուններ ալ տարրեր չէին: Գրագէտը սուրբ մը չէ ու բարոյական յատկանիշերը չեն քարձրացներ որտէկ իր գործին:

Տասի կը հասնի թիւր Չորենցի գործերուն: Եթէնք անոնցմէ Ամերիխները ինչ անգարուած և ռդիքք Ճանապարհիւս: Պիտի չընեմ իր կենսագրութիւնը, ինչ որ դասագրքին բարացն է տալր Աւ մտածել որ քառասունմետայ էր ատկաւին երբ հեռացաւ, աւելի ճիշդ՝ հեռացուցաւ պիզծ ու անարդար այս աշխարհէն: Ու գործեալ, թէ որքանո՞վ պիտի հարաստանար մեր գրականութիւնը, եթէ նոյնքան մը — կամ գէթ իր գործի շարժած առիններուն թիւովը — տարիներ բարգուէին իր կեանքին:

Զէնք արագրեր նմուշներ իր քերթողութեանէն: Գրական վերլուծում ընկերու ոչ տեղը անինք հոռ և ոչ ալ արամուգրութիւնը, Ընթերցողը կը դրկնք աւղակի ազրիւրին, որպէսզի անկտ ըստ Գիրին ու քերթուածին: Երանի անունը, սրոնք կրնան իմացական վայելքներու ընկալչութեան յայնօրէն բանտ առօրինաց մանր ու սև հաշիւններով լեցուած ու ապականած իրենց մտքերն ու հոգինները: Թիւրես սուրբերու երանական վիճակէն յաս վոր չըլլոր արուեստակիցներու զգացած երանութիւնը: Արուեստի կամ սրբակեաց կեանքի բարձուանքները թեածել փորձող մտքերը գնենի իրար մօտ: Նոյն գծի վրայ: Պատասխանը գրական կը թուի ըլլոր:

Գ. ՃԱՐՏԱՐ

## ԳՐԱՒՅՈՍԱԿԱՆ

### ԳՐԻԳՈՐ ՊԱՇԼԱԽԻՈՒՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ

Հայ Անձելը մէջ լոյս տեսաւ (1987) Բանաստեղիկան Գիտութիւնների Դահլիուր, Փրօֆեսոր Հեռա Գ. Խաչերեանի նոր աշխատասիրութիւնը, Գրիգոր Պահլաւանի Մագիստրոս սիտղոսավ, նույիրուած անոր կեանքին ու գործունէութեանն։ Հասորը կը բազկանայ 497 էջերէ և ունի հետեւալ բավանդակութիւնը։

Երկու Խոսք, Տաթիկ Արքեպոս. Սարդիստանէ (Էջ 9-11), Հեղինակի Կողմից՝ իրեւ նախարան (Էջ 13-15), Ռւառումասիրութիւն (Էջ 19-352), բաժնուած վեց Գլուխներոււ Կ'արծէ յատկապէս յիշել Զորբորդ Գլուխը, որուն վերնագիրն է, Գաղափարաբանական պայքարը կրօնա-հերձուածողական հստանքի՝ այսպէս կոչ-ուած «Թոնդրակեան շարժման» դէմ (Էջ 147-258)։

Գրիգոր Մագիստրոսի յօրինած «Մեկնութիւն Քերականից երկին Քննական Բագիրը կը գրաւէ աւելի քան 100 էջ (357-464)։ Առոր կը յաջորդէ «Synopsis»ը, որ կը սերկայացնէ Ռւառումասիրութեան ամփոփումը Անգլերէն լիզուով (Էջ 465-488)։ Անձնանունների և Տեղանունների Ցանկը շատ համառօտ է (Էջ 489-490)։ Օաջորդ էջերը (491-494) կը պարունակեն Ցանկը օգտագործուած Մատենագրական Աղբիւրների և Ռւառումասիրութիւնների։

Մանր աշխատանքի արդիւնք է սոյն երկը և արծէքտուր յաւելում մը յարգելի Հեղինակին գրական վաստակին վրայ։ Մեր ընթերցման ընթացքին հանգ իպեցանք տեղաղեղ այնպիսի տողերու, որսնց մասին հարկ կը սեպենք ներկայացնել հոսմեր նկատողութիւնները՝ համառօտակի։

1. — Թէ Գրիգոր Մագիստրոս Երրացներէն ալ գիտէր չէ կարելի հաստատել քրայց նապահէ ։ ։ քան Երրայցնեցւ Առաւորդ (Էջ 52) բառուքնական համեմատութեամբ։ Ա. Գրիգոր հայերէն թարգմանութիւնը ինքնին ծանօթ կը գործնէր Ստո-

ւազ անունը, որ Երրայցական արտասանութեամբ ալ, ճնաւուզ, կը տեսնուի Ա. Մնացորդաց և Ա. Մակորայեցւոց գրքերուն մէջ։ Մագիստրոս Երրայցական Շառուղը չէ գործածած, որ Պարսկերէն Շապուհին աւելի մտ է, այլ յունականնէն հայացուած Սառուղը։

2. — Էջ 162, տող վարէն 14-15. — աւել զոր բարին կերպարանին՝ կրկին կղկղանս դրէք և տաւել ուրացութիւն վարկանիթք։ — Նարեկացի Գրիգորի այս խօսքը տւելի ճիշդ կրնայ թարգմանութիւն, մեր կարծիքով, ըստ հետեւելինն եւ այն բանը, որով բարի կը ձեանան, կրկնապէս անպէտ աղը սեպեցէք և տաւել ուրացութիւն համարեցէք։

3. — Հատորիս մէջ բաւական ընդորձակ տեղեկութիւններ տրուած են Թոնդրակեցիներու շարժման մատին։ Հեղինակին ուղղի դատումներէն ներս տեղանդ ոպրդուծ են անճիշտ տողեր։ անաւասիկ փոքր պարբերութիւն մը, շատ ծանրակշիք յայտարարութիւններ չեն հաստատեր։ Լաստիկվեցին գրած է։ Սամուէլի հայրապետը, խումբ մը եկեղեցականներու հետ երթարուց, զգանորինացն զկազազուն կիցեալ ապահովնեց, նզովինով զինչև և զստացուածս նոցա ։ զի մի ոք իշխանցէ տանուլ ինչ, և զից ի նոցանէն, զորս վարգապետս տոէին լինել չար և պիզճ կրոնիցն, զնոսին ձերբակալ արարեալ, գայ ժողովով ի քաղաքակօնին, որ կոչի Ձերթմայ, և աղուեսախարանօք զղէմս նոցա գրաշմել հրամայէ ։ ։ ։ (Տպ. Վանեարիկ. 1901, Էջ 121)։

4. — Էջ 280, տող վերէն 23. — մմինչեւ ցութօրէս կատարիւ, այսինքն՝ մինչև որ Ա. Մնացեան ութօրէքը կատարուի, և Արք. Դուռիսան ցութօրէս բառին կից նշանակած է ծծնդղանս, հարցանիչով։

Պիտի ուղէինք մատանաչել այսակի քանի ու կարեւոր զրիպակներ՝ խորնելով  
A.R.A.R. @

որ ատավ օգտակար կրնայինք ըլլաւ ընթերցողներէն ուժանց:

1. — էջ 27, տող վարէն 5.

երկու գրիւ հայ, ուղղելի՝  
» » հաց,

2. — էջ 48, տող վերէն 23. — առաւտութեանց, ուղղելի՝ առասպացութեանց:

3. — էջ 79, տող վերէն 25. — եռպապատուեան, ուղղելի՝ եռպապատուեան:

4. — էջ 82, տող վերէն 19. — յորդւոյ նոցա Յիսուսէ, ուղղելի՝ նորա:

5. — էջ 115, տող վարէն 13. — այժմ տաեն ելով, ուղղելի՝ տաին:

6. — էջ 128, տող վերէն 1. — «Մրցել և վատնես զիս», ուղղելի՝ ըստ Ե. Արք. Դուռիանի, «Մրցել և վանել զիս»:

7. — էջ 130, տող վերէն 16. — Ետես և այս արար, ուղղելի՝ այց:

8. — էջ 168, տող վարէն 5. — երկ կըրպագանել, ուղղելի՝ երկրպագել:

9. — էջ 176, տող վերէն 1. էջ 219, տող վերէն 21. — յոյժ խառնակ էր այսու, ուղղելի՝ խառնակ:

10. — էջ 185, տող վարէն 13. — Եւմիւսն Երկուա, ուղղելի՝ «Նիկանորա» (Մագ. էջ 161):

11. — էջ 190, տող վերէն 26. — սուրբն Յակով, ուղղելի՝ Յակով:

12. — էջ 248, տող վերէն 7. — Գըրգեալ էր քո, ուղղելի՝ Գրիշալ:

13. — էջ 296, տող վարէն 17. — «Եւ յանհատան վերին եթէ մանրամանարար թեակոխեսցիս», աւելի յաւ, «Եւ յանհատան վարին եթէ մանրամանարար թեակոխեսցիս»:

Քանի մը նկատողութիւններ ալ կ'արձանագրենք Գր. Մագիստրոսի Թերոկանութեան առաջ բնագրին վերաբերեալ յօդաւ բանասիրաց:

1. — էջ 359, տող 13. — «Իսկ եթէ ո՞ք եղեւ յարմարիչ», — Աւելի ճիշտ պիտի ըլլար, ըստ Վենետիկիան ձեռագրին, «Իսկ եթէ ո՞ք եղեւ յարմարիչ»,

2. — էջ 366, տող 28. — «Կամ զ'իւնայէ պատէր Կրիւսոս յերկաթի Կուսաստանաց». — Հաւասարար պիտի ըլլար «կամ զ'իւնայէ, զ'որ պատէր Կրիւսոս ...»:

3. — էջ 367, տող 2. — «Եւ կամ ի շնչն, և առիւծեանց». — Աւղղելի է «Եւ

կամ իշուն և առիւծեանց», Զեռ. Ս. Յ. թիւ 1311 ունի սկամ իշուն և առիւծեանց» (էջ 366),

4. — էջ 396, տող 1. — «Իսկ որն». — Ցիշդը պիտի ըլլար «ոյն», համաձայն Վենետիկեան ձեռագրին:

5. — էջ 400, տող 19—20. — «Սկիզբն երկրորդ փազմաւթեանն երկարեցոյց զինն». — Նախընտրելի է Վենետիկեան ձեռագրի տարրերակը, որուն կը ձայնակցի Ս. Յ. թիւ 1311 ձեռագիրը (էջ 258), այսպէս. սկիզբն երկրորդի փազմառութեանն երկարացոյց զինն»:

6. — էջ 400, տող 21. — «Վերտրիւրիսցին. Ֆիշգը՝ պիերաբերիցին», ինչպէս ունին վենետիկեան և Երուսաղէմիան (թ. 1311) ձեռագիրները:

7. — էջ 416, տող 21. — «Եթէ կենադանիք». — Աւղղելի է «Եթէ են կենադանիք», ինչպէս ունի Ս. Յ. թիւ 1311 ձեռագիրը (էջ 304), Հմեւ. Վենետիկեան ձեռագրի տարրերակը «Եթէ են»:

8. — էջ 428, տող 16. — «որ հանդերձ այլով իսկիս». — Աւղղելի է «Փոսկիւ», ինչպէս ունի Ս. Յ. թիւ 1311 ձեռագիրը (էջ 336),

9. — էջ 461, տող 17. — «Իսկ գողորկ և զինչորի Բառիկորոց թաւացն իմասցիս». — Աւղղելի է «Իսկ գողորկ և զինչորի բառ, ի գորոց թաւացն իմասցիս, ինչպէս ունի Ս. Յ. թիւ 1311 ձեռագիրը (էջ 482):

էջ 474, տող վարէն 21—23. — «It is a mistaken interpretation when in some studies the Thondrakian heresy is confused with the Paulician sect as identicals, considering the latter as the mere continuation of the former» — Աւելի ճիշտ պիտի ըլլար ըստի. «It is a mistaken interpretation when in some studies the Paulician sect is confused with the Thondrakian heresy as identicals, considering the latter as the mere continuation of the former».

էջ 485, տող վարէն 9. — «Անպատշաճ է Մագիստրոսի որդին վահրամը որակել «notorious». անձ մը, «որ «lived his life virtuously».

Պր. Լեռն Խոչերեանի տքնաջան աշխատանքը վեր է ամէն գովկասէ: Հայ և

## ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿՆԵՐՈՒ ԴԵՐԸ

### ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՄԵՋ ՄԵՋ

Հաւանական է որ շատ մը ուրիշ քարչկներ և կուսակցական գործիչներ գեր մը ռանդացան բնաջնջման գործուն գեր մը ռանդացան բնաջնջման ծրագրը իրագործելու մէջ։ Սակայն ներկայիս անոնց ժամանակաշրիւնակը կը մնան անձանօթ։ Կոյքին առա բժիշկներ, որոնք մեծապէս գործակցեցան օրուայ իշխանութեան և անոր գործիչներուն հետ իրագործուած ոճիրները ծածկել փորձելով։ Այս կուսակցութեամբ աշխակելի է Աւրֆայի քաղաքապետարանի բժիշկին վարուեկան կազմութեամբ։ Եթե քաղաքէն դուրս՝ Օսմանեան Խորհրդարանի անդամ երկու Հայ երեսփոխաններ սպաննեցան ԱՄսանաւոր Հաստատութեան պատկանող երկու աւազակապետերու կողմէ, ան սուս վկայականներ տուաւ, ըսերով թէ անոնք բնական պատճառներէ մահացան։ Կառավարութիւնը այսպիս վկայական մը այս երկու երեսփոխաններէն մէկուն այրի կող զրկեց, իր պահնջՔը գոհացնելու նպատակիվ։ Բայց երեսփոխանական Խորհրդի 28 Նոյեմբեր 1916ի նիստին, նոյն կառավարութիւնը պարտադրուեցաւ ըսդունիր թէ երկու երեսփոխանները իսկապէս սպաններեցան։ Այս իմաստով բարձրագոյն վկիրը գրաւոր հողորդակցութիւն մը դրկեց Խորհրդին։ Կառավարութիւնը ստիպուած էր այդ ընկել, որովհետեւ Զորորորդ Բանակի Հրամանատար և Սուրերոյ և Լիբանանի Յանձնակատար Քէմալ Փաշան այս ոճիրը Գուսոյ Հայոց Պարթիարքին աջև անխօնմօքէն խոսովանած էր։ Տրապիզոնի նահանգին մէջ, ուր Հայերը բաւականաչափ ունեսուներ էին,

բնաջնջման արարքը — ինչպէս ուրիշ տեղեր — ընդորձակ աւերումի և կողապուտի ընկերութեամբ կատարուեցաւ։ Այս պարոգային, զինուորական դատավարութիւններուն երկրորդ շարքին — 26 Մարտ — 17 Մայիս 1919 — ենթե ամբաստանեալներէն միակ բժիշկը Տքթ. Այի Սահման էր Ամ յատկապէս ամբաստանացաց անհամար թիւով մանուկներ, պատանիներ և զի կիներ թանձնառերուն համար Կարմիր Մանկիկի հրանդանոցին և շատ մը դպրոցական շէնքերուն մէջ, որոնք որպէս առժմեայ առժմեայ պատապարաններ կը ծառայէին իրենց ծնողքները բնաշնչուած Հայ փոքրիկներուն, և կամ զանոնք ծովածոյն ըսելով։ Այդ շրջանին, Տքթ. Սահման Տրապիզոնի Հանրային Առողջութեան և Առողջապահութեան Մասնակիութիւն էր։ Ոչզ մեծաց Հայ մանակներ վկայեցին թէ Տքթ. Սահմանի հրանդանոցին յաճախական այցելութիւններուն ազդինքը բասնեկ մը անձերու անհամանալուն էր։ Առոնց միջամասնութիւնը մանուկներ էին։ Ան ամբաստանուեցաւ սրպէս հեղուկ գեղ թոյն ներքարկելով, և հրամայելով ծովածոյն ըսել այն հրանդները, որոնք այդ գեղը տանել կը մերժէին։ Եթեու Թուրք վկաներ ճշմարտութիւնը գտներացուցին։

Ասկէ զտա, Տքթ. Զիյա Ֆաւատ, Տրապիզոնի Առողջապահութեան Մասնակիութիւններու վերաբնիշը ջարդին մամժնակ, և Տքթ. Առանան, Տրապիզոնի Հանրային Առողջութեան նորէնը, գրաւոր վկայութիւններուն հաստատեցին մանուկները թունաւորելուն կամ զանոնք խեղդելուն ամբաստանութիւնները։

Տքթ. Սահման ուրացաւ այս ամբաստանութիւններ և զանոնք ժխտող վկաներ բերաւ, որոնցմէ երկուուր Հայ էին։ Վերջապէս ան անպարտ արձակուեցաւ, այն պատճառաբանութեամբ, թէ յիշեւ ամբաստանութիւնները կարելի չէ զնուանապէս հաստատել։

օտար բանասէրներ մեծապէս պիտի օգտարին ինչպէս իր նախորդ հրամատակութիւններէն, նոյնպէս և այս համարէն՝ անտարակոյաւ։

Դատավարութեան 14 թղ նիստին (26 Ապրիլ 1919, Շաբաթ), Հայկին մը՝ Մանսիկ Սրագնան, առնելի և պարտութեան մասնագ վկայութիւն մը տուաւ Ան և իր քոյրը Տրապիզոն մնացած էին և մանուկներուն հանկանեխիլով թունաւորումին և բնաջնջաւմին ականատեսի եղած։ Սպանդին վայրը սպառական աղջը չէր, Կարմիր Մանիկի հիւանդանոցը, այլ երկու դպրոցներ, որոնք սրբէն հաւաքավայրը կը գործածուէին այն մանուկներուն՝ որոնցմէ ամանց վիճակուած էր ցրւում և ուրիշներուն՝ նախջնում։ Իթթիատրի ներկայացուցիչ նայիւը և Առողջապահութեան Վերոպնինի Տքթ։ Սահիպը զոհերուն ցանկերը կը զրկէին և ոյս դպրոցներուն մէջ աշխատող Թուրք կիները զանոնք միւսներէն կ'անջատէին, Դպրոցներէն մէկուն կիսայտրկին մէջ սալոյատակուած սենեակ մը կար, որ կարծեցեալ շոգիի սենեակ մըն էր (խոլիմ), Թուրք կիները մանուկները խումբերով հոն կ'առաջնորդէին շոգիի լոգանք մը առնելու և Ակիդը չանդրագարձանք թէ Բնչ կը պատահէր։ Սակայն օր մը ճիշեր լսեցինք, որոնք յանկարձ գագրեցան և անոնց յանջորդեց մահատիպ լուսթիւն մը։ Յետոյ աւելի մեծ ուշադրութեամբ հետեւցանք պատահածին։ Հանկանեխաւմսի սրահին դրան մօտ գտնուած կողմները ամէն բան կը յայտնէին։ Կ'երեկի թէ Տքթ։ Սահիպը Շիսիիմ սահմանաւմը կը գործածէր իր զոհերը հրապուրելու և ծուլակը ձգելու նպատակով, սենեակի մը մէջ՝ որ օժտուած էր թունաւոր և մահացու կազով մը։ Այդ կողմները ուրիշ տեղեր ալ կը գործածուէին, ինչպէս Կարմիր Մանիկի հիւանդանոցը, ազատուելու մահացած կամ մահմերձ մանուկներուն դիախներէն, զանոնք մօտակայ Աև Ծովան մէջ նետելով։

Տքթ։ Ամսանին տուած վկայութիւնը կը հաստատէ թէ թունաւորելու ուզորութիւնը Կարմիր Մանիկի հիւանդանոցի դիւրութիւններուն (հեղուկներ, ներտրկում) առնմանափոկութէ չէր, այլև գործոցներուն չէնքիրէն ներս կը կատարուէր։ Բնաջնջումէն ետք բանոնցմէ կողմներու միջացան կ'ազատուէին (նիստ 3, Ապրիլ 1, 1919, կէսօրէ ետք)։ Ի զուր էին բոլոր

ճիգերը յաւելեալ մտնարամանութիւններ և բացարութիւններ ստուալու շշողի սենեակն և հանկանեխիւնը սահմանուամենիրուն չուրդ։ Միթէ այս շոգիի սենեակը կանչանչամնն էր երկրորդ Համաշխարհային Պատերազմին պատահածներուն։

Գալով Գերմանացիներուն գերին, պէտք է շնչար թէ անոնք ո՛չ միայն Թուրքերուն Գաղաքական և զինուորական դաշնակիցներն էին, այլ նուև անոնց գործակցեցան, Տրապիզոնը գերածիւնը գլխաւոր խորիսի մը, ուր Մասնուոր Հաստատութեան ամպնովանիին տոկ կը կազմակերպուէին իրարիզաներուն գործողութիւնները՝ Առաստական անդր-Կովկասի և Պարսկաստանի մէջ, Հաս պէտք է յիշել անունները Զօրավոր Սթանիկի մարտախումքին և Պարսկաստանի Արաւախումքին՝ առաջնորդութեամբ պահեստի-հեծելազօրքի Հրամանատար Շնուպնը Ռիսոդի, որ նաև էրզրումի սովորեալ փոխ-Հիւապատուն էր։ Այս երկու գործուղութիւնները ուղղից և անոնց ծախսերը հոգաց Պահանախ Հարիւրապետ Նատոլիիի գրասեննեակը։ Ան Գերմանիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան ներկայացուցիչն էր Գերմանական Բարձրագոյն Հրամանատարութեան մօտ և ապա դիսպան Թուրքիայ մէջ։

Անգիրական փաստաթուղթ մը կը յայտնէ թէ 1915ի Մայիսի վերջերը (Տրապիզոնի պարպումները և ջրագերը Ցունիսի վերջաւորութեան սկսան) Առևմանական իշխանութիւնները Գերմանական Արտաքին Գործոց Նախարարութեան կողմէ Պոլիս զրկուած պայտուսակ մը արգելակցեցին։ Այս պայտուսակը կը պարսւնակէր Շեթթէ, գլունածե մետաղեայ տուփեր, ձեռնուումքի մեծութեամբ, որոնք լուսածինի և ջրածինի խառնուրդ մը։ Կը պարսւնակէին։ Կ'ենթագրուի թէ Կթէ այս խառնուրդը յուրի կամ օդի ուժեղ հասանքի մը ենթարկուի։ Հնչանեղձ կազ մը կը գոյացնէ, և այս երկու նիւթերէն մէկնուն մուսքին ազգեցութեամբ, տուփին խցանը կը պայթիս։ Հայ բժիշկ մը, Միհրան Նորայր, 15 Գեկտ. 1918ին հրապարակու ամբոստանեց իր Թուրք պաշտոնակիցները, առանց զանոնք անունով յի-

շելու, ձեռնամուխ ըլլալով Հայոց ջարդին, որոց գէպքեր յիշելով, ինչ որ հանրային վիճարանութեան մը ծնունդ տուաւ, որուն մէջ շատ մը Թուրք քժիշկներ, ինչպէս նաև Պաշտպանութեան (Պատերազմական) Նախարարութեան Առողջապահական Բաժնի և Հանրային Առողջապահութեան Ըստիկն մասնակցեցան։ Առաջին հակագլեցութիւնը՝ Պաշտպանութեան Նախարարութեան Առողջապահական Բաժնի կողմէ հերքում մըն էր։ Այս հերքումէն զայրացած՝ նշանաւոր Թուրք քժիշկ մը, Տքթ. Հայտարք Քէմալ, Թուրք օրաթերթի մը մէջ այպահնեց այս հերքումը ըսելով։ ՕԹՈՒՐՔ իշխանութիւններուն սպորտութիւնն է։ Ան հետեւալ բաց նամակը ուղղեց ներքին Գործոց Նախարարութեան, ինչ որ միակ անկեղծ խոստովանանքը կը նկատուի որևէ Թուրքի մը կողմէ 1918ի Զինադադարէն յետոյ։ —

«Երբ Հայկական Հարցը խօսքի առարկոյ է, կը նշմարեմ թէ մեղադրանքը միշտ կառավարիչներուն և զինուորական հրամանատարներուն կուզզուի։ Եթէ Հայոց քնազնջման հրամանը իթթիւարի գլխաւոր կեդրոնատեղիէն եկած էր, ինչպէս հաստատուեցաւ, ուրեմն կտարուում ուժիներուն պատասխանատուութիւնը աւելի խիստ կ'ըլլայ։ Ինչ որ կ'ուզէի Զեր ուշադրութեան յանձնել այն է, թէ այն բարբարոսութիւնները որոնք Հայոց գէմ գործադրուեցան՝ գիտական գործեամբ եղան։ Ազգի գէմ է այս հարցը մոռացութեան յանձնել։ Ուրեմն հարկ է հարցաքննութեան յանձնաբարութեան անդամներուն պատասխան և խզեցի սահմանադրութիւնները՝ որոնց անձնապէս ականատես եղայ։ Իրենց կը մնայ որոշել թէ ինչ միջոցներու պէտք է գիմել այդ անիրաւութիւններուն հեղինակներուն դէմ։ Երբորդ բանակի Առողջապահական Գլխաւոր Գրասենեակին հրամանով, Ցունուար 1916ին, երբ քառենդի տարածումը լուրջ ինդիր մըն էր, անմեջ Հայեր, Երջնկայի պարպաւէն աստանդական դարձած, ժանտասենդ ունեցած հիւանդներու արիւնով կը պատասխան էր։ Այս փորձը, որ միայն գի-

տական հետազոտութեանց համար կենդանիներ ողջ-ողջ հատանելու յարմար է, բազմաթիւ դժբախտ Հայերու մասնաւ պատճեռ եղաւ, զանոնք գիւրոխար ընելով թէ ան բուժիչ լողեցութիւն պիտի ունենայ։ Երբ արդինքը Զինուորական Բժշկական Պարբերաթերթին մէջ հրատարակուեցաւ, այդ պատուարժան ուսուցչապետը պարզուպէս յիշեց թէ ենթակաները ըմբուլուն գատապարտուած անձեր էին, առանց ակնարկելու թէ անոնք Հայեր էին, իս անձամբ ակնատես եղաւ եղայ այս եղեռնական փորձին, զոր յիշեալ ուսուցչապետը կատարեց անձերու վրայ՝ որոնց միակ մեղքը այն էր թէ Հայ ազգին կը պատկանին։ Հրամանատար Անդիքթթ, Երզունկայի կեդրոնական հիւանդնուցի գրլիւաւոր քժիշկ, իր օգնական երկու Հայ բժիշկները և Տքթ. Սալահէտինը այս հարցին մօտէն տեղեակ էին։

«Հարկ էր որ բայրու քժիշկները իրենց քննած հիւանդներուն անունները տաճարի մը մէջ արձանագրէին։ Եթէ յիշեալ ուսուցչապետը յայտնէ թէ այս անմեղ հպատակներուն ի՞նչ բուժում տուած է, կառավարութիւնը պիտի կարենայ հաստատել թէ անոնք նախապէս գատապարտուածներ չէին։ Հայոց գէմ իրագործուած բարբարոսութիւններ միաժամանակ թէ՝ վարչական և թէ՝ գիտական էին։ Անոնք բիծ մըն են բժշկական կոչումի նակարին։ Պատրաստ եմ այս խնդրին մասին մահրամանութիւններ տայւու։

Յաջորդ պատասխանուղը վերոյիշեալ նամակին մէջ յիշուած Տքթ. Սալահէտինը էր։ Ան ըստ թէ ամբողջովին տեղեակ էր Երզունկայի կեդրոնական Հիւանդնուցի գէպքերէն, և եթէ կրնար օգտագոր ըլլալ որպէսզի այդ արարքներուն իսկական պատասխանատունները ձերքակալուին՝ իր խիզճը պիտի հանդարտի և պղծուած բժշկական կոչումն ու թրքութիւնը ծանր բեռէ մը պիտի պատին։

Թզմ. ԱՐԱՄ Պէլեսն (Մնացեալը յաջորդի՝ 3)



## ՀԱՄԱՌՕՏ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿՈՆ ԱԿՆԱՐԿ ՄԵՐ ԵՒ ՔՈՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ, ՎՐԱՅ ԵՒ ՍԱՂԻՄԱԿՈՆ Ա.ԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

**Աւագ Տօներ.** — Քրիստոսի Ծննդեան հրաշափառ տօնը կամ զայն կանխող պահցողութեան օրերը Աւագ Տօներով դիմաւորել յատուկ է միայն մեր Եկեղեցին, և Լատինք ունին իննօրեակի դրութիւն, և Դիկո. 15—23ի միջօցին կը կատարեն երեկոյեան մասնաւոր պաշտամունք կամ Պատարագ, ուր զանց կ'առնուի Նոր Կտակարանի առտքելուկան ընթերցուածքը իսկ սփառք ի բարձունաց, զոր մերինէն աւելի համառօտեալ ձևով, կ'արտասանին կամ, հանդիսաւոր օրերուն, կ'եղանակին Ս. Պատարագի սկիզբները, կը դադրեցուի Adventի չորս եօթնեակներու բովանդակը ընթացքին:

Զորս են թիւով Աւագ Տօները, ուր կը տօնուին եօթ մեծ սուրբեր, մեծ ժամամբ առաքեալներ, երեք զոյզեր առաւել Ս. Սահմանոս, Առաջինը անոնցմէ տօնն է Գուրիի մարգարեին եւ Յակոբայ Տեսունելլօց: Գէտք է ըսել թէ միայն մեր Եկեղեցին է որ մեծ հանդիսութեամբ կը տօնէ յիշատակը Դաւիթ մարգարէի: Լատինաց մօս 29 Դեկտ.ին կը յիշատակուի: Յունաց մօս 29 Դեկտ.ին կը յիշատակուի: Ս. Ծնունդը կանխող Նախանարց Կիրակիին:

Միւս կողմէ, Ս. Յակոբոս Տեսունեղբօր տօնը մեծ շուքով կը նշուի Հոկտ. 23/5 Նոյեմ.ին Յոյն Օրթասորք Եկեղեցւոյ կողմէ: Ըլլուսով առաջին նպիսկոպոսը (կամ Պատրիարքը) Երուսաղէմի, այդ օր Պատրիարքը կը պատարագէ Ս. Յակոբութեան Տաճարի գաւթին արևմտակողմը գտնուող և սուրբին անունը — որուն կը կցուի երբեմ արդս մակդիրը կրող մատաւորին մէջ, որ կը ծառայէ իրեն համայնքային եկեղեցին տեղացի Արար-Օրթասորք հասարակութեան: Լատինք այդ սուրբին յիշատակը կը յարգեն Յ. Մայիսին և անոր անունը տուած են Երուսալմէն հիւսիսին՝ Ս. Պատարագի ընթացքին կը կատարածի հոգեհանգստեան պաշտօն Ս. Աթոռոյա հանգուցեալ Պատրիարքաց հոգիներուն համար: Յոյներն ուլ Ծննդեան տօնը կանխող կիրակիին Ս. Յարութեան Տաճարին մէջ կը կատարեն հոգեհանգիստ իրենց Պատրիարքաց հոգիներուն համար, երբեմ օրուան մը տարբերութեամբ մերինէն:

Պէտք է ըսել թէ մինչ Յունաց մօս երկու Յակոբոսուներէն նախապատրւն է Տեսունեղբայրը — Գլխադրի յիշատակը, 30 Ապրիլ/13 Մայիսին, մեծ զանգով իսկ չեն դիմաւորեր —, Լատինաց մօս այդ կ'երթայ Գլխադրիին, 25 Յուլիսին տօնամբուած: Թերեւ ասոր պատճառն է այն աւանդութիւնը, ըստ որում սուրբին մարմինը, ծովագնաց ճամբրողութեամբ, հասած է Սպանիա, ուր կը հանգչի Saint José de Compostella կոչուած իրեւ ուխտաեղի ծառայող սրբարանին մէջ, կարտան որ Սպանիական Հիւպատոսոս ներկայ կ'ըլլար այդ օրուան Պատարագին:

Մեր մօս Դեկտ. 23ին (եթէ Կիրակի, Չորեկտրթի կամ Ռւրբաթ օրուան հանգիպի 24ին — հոս՝ 5 կամ 6 Յունամաւորին) է որ Դաւիթն ու Յակոբոսը կը տօնուին միասին ինչպէս տեսանք, միայն Հոյցեկեղեցին է որ երկուքին յիշատակը կը միունէ, տրուած ըլլալով որ առաքեալը կը սերէր Դաւիթի ցեղէն, ինչպէս Յովուկի իր հայրը, որուն յիշատակն ալ Յայսմաւուքը կը կապէ այդ օրուան:

Սողիմական Օրացոյցը այս տօնը կ'ընդունի իրեւ Տօն Առաքեական Սոււրբ Արուսոյ Երւանակի, Տեսունեղբօր մարմինը թազուած ըլլալ կը կարծուի Մայր Տաճարի Աւագ Սեղանին ներքեւ, մինչ իր Աթոռը ցոյց կը տրուի դասին մէջ, որու պատճանակունին կը բարձրանայ Սրբազն Պատրիարք Հոյցը առաւտեան ժամերգութեան ընթացքին: Աւագ Սեղանին վրայ մատաւցուած հանդիսաւոր Ս. Պատարագի ընթացքին կը կատարածի հոգեհանգստեան պաշտօն Ս. Աթոռոյա հանգուցեալ Պատրիարքաց հոգիներուն համար: Յոյներն ուլ Ծննդեան տօնը կանխող կիրակիին Ս. Յարութեան Տաճարին մէջ կը կատարեն հոգեհանգիստ իրենց Պատրիարքաց հոգիներուն համար, երբեմ օրուան մը տարբերութեամբ մերինէն:

**Երկրորդը Աւագ Տօներուն է տօնը Սնիփ Անոսի նախառարկութիվ եւ առաջին մարդունին, Նախասարկաւագը կարելի է փոխանակել Նո խափկայ բառով, ինչպէս աւնին այլ Եկեղեցիներու Օրացոյցներու**

**Սուրբին քարկոծման գայրը նկատուած է Կերպուսի Զորը, Ներկոյիս Կերպամանի անունով ծանօթ, ուր Յոյներ աւնին Եկեղեցի, զոր կառուցքին վերջերս և որուն կից կը գտնուի քարտյր մը, որ քարիծման վայրը կը թուի եղած ըլլաւ։ Դամբնիկեանք անոր անունով աւնին Եկեղեցի և վանք քաղաքիս հրաժարկողմը, պարիսպէն դուրս, ուր սուրբին տօնին օրը՝ 26 Դեկտ., հանդիսութիւն կը կատարեն։ Նոյն երեկոյ, վերջերս հաստատուած սովորութեան մը համուձայն, Ֆրանչիսկանք կ'իջնեն Գերսեմանի ձոր, յունապատկան վերյոյիշեալ սրբագոյրին մէջ կատարելու կարճ արարագութիւն մը։**

**Օրթառոքս Եկեղեցին Ս. Ծննդեան յաջորդ օրը Տիրամօր յիշտառկին նույիրած ըլլալուն, Ս. Ստեփանոսը կը տօնախմբէ օր մը ուշ՝ 27 Դեկտ.-ին։ Յունուար 9ին Յոյներ հոս մէծ հանդիսութիւն կը կատարեն սրբագոյրին մէջ ի Գերմանանի։**

**Ս. Յեկոբեանց Մայր Տաճարի տւանդատունը կոչուած է Ս. Ստեփանոսի անունով։ Հոն կը մատուցուի Ս. Պատարագը յաւարա ժամերգութեան, որուն ընթացքին տեղի կ'ունենայ ՇՄրկաւագաց Հոսդէսար։ Սովորութիւն է օր երկու գարդապիտներ սարկուացի գեր կատարեն այդ օր։ Վերջին տարիներուն, սովորութիւն գտրձած է նաև այդ օր կատարել Սորբուագակոն ձեռնորդութիւն, հետեւ ելով Մայր Աթոռի օրինակին։ Երեկոյեան ընթրիք կը տրուի ի պատիւ Սորբուագակոն մը կը խօսի Պատրիարք Սորբուագուրութեան առաջարկաւագի մէջ մէջ անշուշնչ կ'իջնայ մէծ այս տօնին թուականը մէր մօտ, որ է ըսկէ Երուսաղէմի մէջ 8-10 Յունուարին, գրեթէ հաւասար հեռաւորութեամբ այլ Եկեղեցիներու տօնախմբութեան թուականէն։**

**Բոլոր Եկեղեցիներ միասին կը տօն ջորգին (դուրս ձգելով անշուշնչ կիրակի, Զորիքարթի և Ուրբաթ օրերը), Ս. Ստեփանոսի յիշտառկը կը զուգադիպի 24-26 Դեկտ.-ի միջն, որ է ըսկէ Արեմտեան Եկեղեցիներու հետ երբեմ նոյն օրը (անշուշնչ ոչ երաւաղէմի մէջ, ուր տօնին թուականը կը տարութերի Յունուար 6-ի միջն, գրեթէ Յունուար Մոնղին)։**

**Երրորդը Աւագ Տօներուն է տօնը Պետրոսի եւ Պողոսի առաջինոց, Կոչուած յոմեախ Շուլիաւոր Առաքեալներ։ Բոլոր միւս Եկեղեցիներ Պետրոսի և Պողոսի յիշտառկը կը տօնախմբին Յունիս 29ին, Ըսդհանրապէս այդ օրն է որ Հատիններ կը Կատարեն քահանայական կամ սարկաւագկան ձեռնորդութիւն, Վատիկանի Ս. Պետրոսի Մայր Տաճարին — ընդարձակագոյն և շքեղագոյն տաճարը համգոյքի — տօնախմբութեան օրն է։**

**Յոյներ տօնը կը հանդիսաւորեն Ս. Յորոււթեան Տաճարի գաւթին արեկելուն կողմը և մեր Ս. Յովհաննէս Աւետարանչի մատարան վերև գտնուող Հայր Արքանոմի վանքի Եկեղեցին մէջ, 12 Յուլիսին։ Յոջարդ օրն ալ, որ Երկուտասան տառաքելուց յիշտառկին է յատկացուած իրենց մօտ, հոն կը պատարագնեն, թէն նուազ հանդիսաւորութեամբ։ 13 Դեկտեմբերին ալ Պատարագ ունին հոն, Անդրէաս նախակոչ առաքեալի տօնին առ իթով։**

**Ս. Պետրոսի անունով մատուց մը գոյցութիւն ունի Ս. Յակուբեանց Մայր Տաճարին մէջ, որ կը գտնուի Ս. Կարապիտի խորանին վրայ, յաջակողմն Աւագ Անդանին։ Հոն Կարեիի է բարձրանալ նեղ ասանդզարք մը, ուրկէ կը բարձրանան նուե երբ պէտք ըլլաւ հնչեցնել Մայրագոնքի մեծ զանգը։ Հոն կը մատուցուի Ս. Պատարագը այդ օր։ Իսկ ի ձախուկողմն Աւագ Անդանին, Ս. Կատուածածնայ խորանին վերև գտնուող Ս. Պողոսի մատարան մէջ Պատարագ կը մատուցուի Երկուատան տառաքելոց տօնին (որոնց կը միանայ Ս. Պողոս իրեւ և 13րդ առաքեալն), ինչպէս յիշեցինք իր տեղին։ Դեկտեմբերի 26-28ի միջն կ'իջնայ մէծ այս տօնին թուականը մէր մօտ, որ է ըսկէ Երուսաղէմի մէջ 8-10 Յունուարին, գրեթէ հաւասար հեռաւորութեամբ այլ Եկեղեցիներու տօնախմբութեան թուականէն։**

**Բոլոր Եկեղեցիներ միասին կը տօնեն զոյք մէծ առաքեալներու յիշտառկը, միասին վկայուած ըլլալուն Հունիս մէջ։ Մեր մօտ երբեմն կ'ըսեն ՇՊօղոս-Պետրոս։ (Գիւրահնչին), Արտօնիի չէ բայց 13րդ առաքեալին անունը գնել առաքելոց ցանկին գլուխը յիշուածին անունէն առաջ։**

Զորբորդքը և վերջինը Աւագ Տօնեառուն է տօնեց Արդիոքես Առաքածուն՝ Յակոբայ (Գլուխայից) առաքելոյն և Յավինանու (Առաքուածաբան) աւետարանշին։ Դեկտեմբերի 28-ը կամ 29-ն է (որ Բարեկենդանն է Ս. Ծննդեան պահոց) տօնին թուուկոնք — 28-ը երբ 29-ը հանդիպի Կիրակի, Զորեաշորթի կամ Արքութ օրուուն։ Յանուուրի 10-ին կամ 11-ին կը տօնուի հոռ։

Միայն մեր Եկեղեցին է որ Զիրեղեան եղբայր առաքեալներու յիշտակութիւնը կը կոտարէ միասին (թէ Եկատակը կը յիշտակենք նաև միւս երեք Աւետարանիներուն հետ, ինչպէս տեսանք)։

Տեսանկօրօն մասին խօսած տաեննիս անդրագարձանք նաև Հնրիդեան Յակոբի տօնին այլ Եկեղեցիներու կողմէ տրուած թուականի մասին։ Գալով Յօվինանէսին, ասիրելի աշակերտը կաչումով կ'իրեկ Լատինաց մօտ 27 Դեկտեմբերին (շտամ մօտ մերինին)։ Յօվինաց մօտ Թուականը շտամ հեռու է՝ (8/21 Մայիս)։ Անոնք սակայն, 26 Սփրին. /9 Հոգտ. ին, խաչանիով նշանակուած ունին սՓոխութիւն (Assumption) Յօվինանու Աւետարանչին տօնը, որուն ակնարկութիւնը կայ տօնին տառաւուուն մեր մօտ կարգացուած էկատի Յօվինանուու զոտին մէջ, ուր կը խօսուի սուրբի տառար կետնքի վերջին օրերու մասին։

Մեր մօտ Արքուոցն Որուամանն անսւնով (քառերը կու գան Աւետարանէն, իրը թարգմանութիւնը Յօվինարէն Բնիենեկն բառին) ծանօթ այս տօնը փառաւորագոյնն է Աւագ Տօներուն։ (Մեր մօտ ըսելով պէտք է հսուկնալ Երուսաղէմի Սուրբ Աթոռը)։ Նախօրեակին շարժական սկզբան մը կը շտկուի Ս. Գլխադրի մասրան քով և կը զարդարուի գանձատան ճոխ սպասներով։ Կէսօրէ ետք, Պատրիարք Արքացանը Եկեղեցւոյ արտաքին գաւթէն «Հրաշաշիփառազ մուտք կը գործէ Մայր Տարին առան մը այդ սովորութիւնը կը կրինըւէր նաև Գաւթի և Տնանեղօրը՝ ինչպէս նաև Վարդապառի = Այլակերպութեան Ասիօրհակներուն), և նախօտանակին նախագունէներուն), և նախօտանակին նախագունէներուն)։

Տօնի տառաւուուն, Նորին Ամենապատութիւնը հանդիսիւ կը պատարգէ Ս. Գլխադրի մատրուն մէջ — Պատրիարքական կը նկատուին նուև Դատաւորի կիրակիի (Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, իրը իրաւունքի հարց) և Զատկի Երկուշարթի օրուան Պատարգաները — և ապա ամփոփունիի ներքեւ և Կենաց Փայտի մտառնքն ի մեռին կը նախագահէ Մայր Յունաքին մէջ երից դարձող թափօրին։ Դասին մէջ ծնրադիր երգուած չէ Տէր ու զորմեացէն ետք, երգեցողութեամբ կը բարձրանան Պատրիարքարան, նման նախորդ երեկոյիան, ուր Ն. Ամենա Սուրբ Պատրագի նշխար կը բաժնէ բոլորին։

Կէսօրին Միբարանական ճաշ կը արուի վանուցա սեղանատան մէջ։

Աւագ Տօները բացառիկ նշանակութիւն ունին Հայ Երուսաղէմի համար, ու մտնաւոնդ անոնցմէ տառջինն ու վերջինը, տրուած ըլլալով որ Մայրավանքի զոյլ պաշտպան ուուրիերուն, Տեսանկղրայր և Զիրեղեան Յակոբոսներ, յիշտակը կ'իյնաց արդ շրջանին։ Մինչզեռ արտասահմանի մէջ միւս, միջին երկութը կը թուին սատանալ աւելի կարեւորութիւն։

Ուրիշ ուշագրու պարագայ մըն ալ այս է, թէ Խւագ Տօները մեր Մննդեան տօներու շրջանը կ'ընեն աւելի երկուրատեք քան միւս Եկեղեցիներունը (չմոռնալ որ ուրիշ մեծ սուրբի մը՝ Յօվինանէս Մկրրտիչի ծննդեան յիշտակով է որ կը փակուի Ամանորի և Ս. Մննդեան տօներու շրջանը մեր մօտ) և տաւել խորհրդաւոր։

Գարձեալ ուշագրու պարագայ մըր. — Մինչ միւս Եկեղեցիներու մօտ տօնեական շրջանը կը պկսի Ս. Մննդեան (Օրթոսաքսներ անոր մօտիկութիւնը յուշող ու շինչ ունին գրեմէ), մեր մօտ Մննդեան ու Մեսելոցը անցնելէ ետք կարծես ամէնն ինչ վերջացած է, քանի որ Նոր Տարին անցած կ'ըլլայ արդէն և Մկրաւութիւնը կամ Ասոււածայայտնութիւնը կը տօնուի Ս. Մննդեան տօնին հետ միասին իսկ Անուանակուլութեան տօնը միայն հոս է որ ունի մեծ կարեւորութիւն։

Տարւոյն վերջին երկու օրերը կ'իյնան Մննդեան պահոց մէջ, Պահոց միւս օրերը կ'անցնին նոր տարուան։

իրբև վերջաբան մեր այս յօդուածառշարքին, աւելորդ չենք դաներ տալ հոսքանկը այն տօնկրուն, զոր Արևմտեան և Արեեկան Եկեղեցիներ կը տօնեն միասնաբար (անշուշտ բացի Սուրբ Երկրէն):  
6 Յունուար - Յայտնութիւն կամ Մկրտաւթիւն Տեսան:

11 Յունուար - Թէգոռու ճգնաւոր;  
17 Յունուար - Անտոն ճգնաւոր;  
18 Յունուար - Աթանաս և Կիւրեղ Հայրապետներ Աղեքոսանդրիսյ:  
20 Յունուար - Եւթիմիոս ճգնաւոր;  
25 Յունուար - Գրիգոր Ածարան:  
27 Յունուար - Յովհան Ասկերեան  
(թէկ Յունաց մօս Սուրբին նշխարաց Փախադրութեան յիշատակն է այդ օր):  
9 Փետրուար - Տեսանընդառաջ;  
24 Փետրուար - Գիւտ գլխոյ Յովհաննու կարապետին:  
26 Փետրուար - Պարփիւրիոս եպիսկոպոս Գաղայի:

1 Մարտ - Եւգուգիսայ կոյս:  
11 Մարտ - Սոփրոնիոս Պատրիարք Երուսաղմէմի:  
18 Մարտ - Կիւրեղ Երաւաղէմացի Հայրապետ:

25 Մարտ - Աւետում Ս. Ածածնի:  
1 Ապրիլ - Մարիամ Եղիպատացի:  
23 Ապրիլ - Գէորգ զօրավայրի:  
25 Ապրիլ - Մարկոս աւետարանիչ:  
7 Մայիս - Տօն Ամաչի (Յունաց՝ Երեման, Լատինաց՝ Գրիգոր):

12 Մայիս - Եպիփան Կիպրացի:  
21 Մայիս - Հեղինէ Բագուհի (Յունաց մօս Կոստանդիանոս Բագաւորը ևս):

1 Յունիս - Յուստինիանոս վկայ:  
11 Յունիս - Բառնաբաս առաքեալ (Յունաց մօս Բարթողիմէոսը ևս):  
12 Յունիս - Մնոֆրիոս ճգնաւոր:  
14 Յունիս - Եղիսէ մարգարէ:  
24 Յունիս - Մասնիդ Ս. Յովհաննու կարապետին:

29 Յունիս - Պետրոս և Պօլոս առաքեալներ:

20 Յուլիս - Եղիսա մարգարէ:  
22 Յուլիս - Մարիամ Մագդաղինա:  
24 Յուլիս - Քրիստինէ կոյս: [Եթի:  
27 Յուլիս - Պանդալէոն թժիշկ:  
6 Օգոստ - Այլակերպութիւն Տեառն:  
15 Օգոստ - Վերափոխումն Ս. Աստուածածնի:  
29 Օգոստ - Գլխատումն Յովհաննու կարապետին:  
8 Սեպտ. - Ծոսունդ Ս. Ածածնի:  
14 Սեպտ. - Խաչվերաց:  
20 Սեպտ. - Եւստաքիոս մարտիրոս:  
23 Սեպտ. - Յղութիւն Յովհաննու կարապետին:  
24 Սեպտ. - Թէկղեայ կոյս:  
30 Սեպտ. - Ս. Գրիգոր Լուսաւորիչ:  
1 Հոկտ. - Անանիա առաքեալ:  
18 Հոկտ. - Ղուկաս աւետարանիչ:  
21 Հոկտ. - Հիւմրիոն արքու:  
26 Հոկտ. - Դեմետրիոս վկայ:  
17 Նոյմ. - Գրիգոր սքանչելագործ:  
19 Նոյմ. - Արդիու մարգարէ:  
21 Նոյմ. - Ընծայումն Ս. Ածածնի:  
25 Նոյմ. - Կատարինէ կոյս:  
30 Նոյմ. - Անդրէաս առաքեալ:  
1 Դեկտ. - Նաւում մարգարէ:  
3 Դեկտ. - Սոփոնիոս մարգարէ:  
4 Դեկտ. - Վառվառէ կոյս և Յովհաննէս Դամասկացի:  
5 Դեկտ. - Մարա ճգնաւոր:  
6 Դեկտ. - Նիկողայոս հայրապետ:  
7 Դեկտ. - Ամբրոսիոս եպիսկոպոս:  
8 կամ 9 Դեկտ. - Յղութիւն Սուրբ Աստուածածնի:  
13 Դեկտ. - Լուսիո (Լուչիո) կոյս:  
16/17 Դեկտ. - Երից մանկանցն (Անանիա, Ազարիա և Միսայէլ)՝ Լատինաց Յունաց մօս՝ Դանիէլ մարգարէն ևս:  
25 Դեկտ. - Մնունդ Տեսան մերոյ:  
26 կամ 27 Դեկտ. - Մտեփանոս նախարարկուած:  
28/29 Դեկտ. - Մանկունք Բեթղեհէմի:

(Վերջ՝ 16)

գ. ձ.

## ՅԻՄՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ա. ՄԵՆ Ս. ՊԱՏՐԻԱ. ՐՔ ՀՕՐ  
ՊՈ. ՏՈ. ՀԱ. Ա. ՐԿԱԾԻ ՄԱ. ՄԻՆ

Ցաւելով կը հաղորդենք հետեւել ծառաթութիւնները ոտքի այս արկածին մասին, որուն հնթարկուեցաւ Ամեն. Տ. Թորգոմ Ս. Պատրիարք Հայոց, և որուն մասին գրել էսկան արդէն արտասահմանի հայ թերթերը:

Սրբազնը, Դիկտեմբեր 18ի Շաբաթ առաջօտուն, քանի մը օրուան հանգիստի համար երիշով էր գացած Տ. Տիրոյր վարդապետի ընկերակցութեամբ (այժմ Շ. Վրդ. ի Դաւիթի Փարոնիա, Ծ. Խ.), երբ երկու օր եաքը, երկուարթի առաւտօս, պանդոկին վերնայտուի գետնայտրկի սրանց իջած ատեն, առաջուխին վերջին առաջաններուն վրայ յանկարծ առեւլով, արունքին վարի մասը, ներբանէն իր տառը առնդիմ վերով, վասաւեցաւ, առաելի ցուռ պատճառելով Սրբազնին, Անմիջապէս կանչուեցաւ առեւլոյն միտկ թիշկ Հրէուհին, որ նախնական գործանները կատարիէ վերջ զգացաւ սակայն երրուատովէմ փոխադրութեան անհրաժեշտութիւնը: Հեռածայնով անմիջապէս լուր արուեցաւ Ս. Աթոռ, ուսկից Տ. Մեսրոպ Ա. Արք. և վանուցս թժէկը՝ Տքթ. Եղաղլեան և քարաւաղը Պր. Կարպիս մէկ ժոմ յետոյ արդէն ժամանեցին երիշով, միասին բերելով նաև հիւանդանոցի փոխադրակառք մը: Նոյնքան կարճ ժամանակի մէջ և ամենայն զգուշութեամբ, Ն. Ամենապատուութիւնը և ամէնքը հասան Ս. Քաղաք, ուր Ֆրանտական հիւանդանոցին մէջ Ք ճառագայթով լուսանկարը հաստատեց արկածին ճշգութիւնը և հանգումանքը: Իրիկուան դէմ հարկ եղաւ Սրբազնը հնթարկել ամբողջական անդգայացումի մը, որուն միջոցին որունքին դիրքը յաջողապէս վերահաստատուեցաւ թժշկապետ Տքթ. Պառէկի ձեռքով և ամբողջ ոտքը գամի մէջ սեղմուեցաւ: Այդ օրէն ի վեր, Սրբազն Հայոց կը հանգստանայ նոյն հիւանդանոցին մէջ, անշարժ, վայելելով գիւտութեան բովանդակ խնամքը և Ս. Աթոռոյ անթերի հաղակ խնամքը:

Գածութիւնը, կարգ ու կարգ ամէն օր կ'այցելեն իրեն, բացի Տ. Մեսրոպ Սրբազնէ, որ օրուան մէջ երկիցս կ'երթայ ի տես, Միաբանութեան բոլոր անդամները, վարդապետներ, առաջատագներ և ժառանգաւորներ: Այցելեցին նաև Լատինաց Պատրիարքը, Յունաց Ս. Պատրիարքին բացակայութեանը՝ Վատիլիոս Արքեպիսկոպոս, Ֆրանչչականց պետին փոխանորդը, Անգլիքան Եպիսկոպոսը, Ղպտի, Ասորի և ուրիշ միաբանութիւններէն պատուիրակութիւններ, ինչպէս նաև երրուատովէմի պետական բարձրագոյն վարչութենէն և երրուատովէմի կառավարչութեան ներկայացուցիչներ, Օմարի մզգ-կիթի մեծ Ծէյինը, ևային:

Առաջին ցաւագին օրերը անցած են արդէն, ունեցեց, տեսդ և այլին գրնթէ չէ ունեցած. բուժումի գործը կը կատարէ իր բնական ընթացքը և քժիչը կը վըստահացնէ թէ հարկադրեալ տեղողութեան մէջ Ն. Ամենապատուութիւնը պիտի բուժուի Ասուուծով, և վերադառնայ ի գլուխի իր պարտականութեանց:

## Ա Մ Ս Ո Ր Ե Ա Յ Լ Ո Ւ Բ Ե Ր

Իր գահակալութեան է. տարեգարձին առթիւ, և Դեկտ. ի Դշ. օրը, Ս. Պատրիարքը մերժեց հանգիստական և հանրային խմբութենք, բայց ընդունեց Պատ. Միաբանութիւնը, պաշտօնէսութիւնը և աշակերտութիւնը, որոնք իրենց շնորհաւական յարգանքը մատուցին իրեն Պատրիարքարանի մեծ գաւիճին մէջ:

Եշ. Զ Դեկտ. — Տ. Զգօն Վրդ. (այժմ Եպս. յԱմերիկա, Ծ. Խ.) ընտրուած ըլւալով Առաջնորդ Մարտէյի թեմին, վաղուան իր մեկնումին առթիւ, երեկոյեան Պատրիարքարանի սրբաներէն մէկուն մէջ ողջնթի Միաբանական համախմբում մը աեղի ունեցաւ: Սրտագին մազքանքի իսօսքեր ըրին իր եղբայրակիցները՝ օրնաձայն խրատներ խօսեցաւ Ս. Պատրիարք Հայոց: Տ. Զգօն Վրդ. պատասխանեց սրտազեղ զգացմամբ: յետոյ ամէնքն ի միասին երգեցին Աշակերտ Քիւտասոսի շարականը:

(«Սիսն», 1988, Ժ. Տարի, Յանվար,  
(Թիւ 1, էջ 21-22):

## Ա. ՅԱԿՈՎԵՍ ՀԵՐՄԱՆԻ

### ԱԿԱԴ. ՍՑԱԿԱՆԻ - ԲԱՄԱԿԱՆԻ

• Կիր. 1 նոյմ. — Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ՝ ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Քշշանեան:

• Բլ. 2 նոյմ. — Ս. Յակովիայ Առաւածիսօն: Ս. Պատարագը մատուցուցական կեմսենանի Ս. Առաւածածնայ Տաճարին մէջ, Հայր Յովսէփի գերեզմանին վրայ Պատարագից, ըստ ոսպուտաթեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Հայրի Վրդ. Քայլայնեան:

• Ծր. 3 նոյմ. — Եւկոսանին Վաղապետացն: Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քշշանեան:

— Կեսօրէ ետք, Լուսարարապետ Գերլ. Տ. Գարեգին Արքապիսկ. Գայանենանին գյալաւրութեամբ, Միարանութիւնը և ըալշավախուզվ մատք գործեց Ս. Յարութիւն Տաճար. Ս. Գերեզմանին է Գրւա Խաչի այրի ուխտերէն ետք, վերջնոյս կից՝ Ս. Գրիգոր Լուսաւորի եկեղեցին մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախատօնակի Ապահ կատարաւուցան Տնօրինական Սրբաւեհաց այցելութեան և անդրսաւոր թափոր Տաճարէն ներու Թափորապետն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քշշանեան:

• Կիր. 8 նոյմ. — Կիւ Խաչ (326): Գիշերին և առաւտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորի եկեղեցւոյ մէջ, ուր և մատուցուցական Ս. Պատարագը ժամարարն էր Հոգչ. Տ. Գրիգոր Յակովական Վրդ. Տ. Գրիգոր Յակի այրի, և անկէ ըարձրաւալով Ս. Գերեզմանին շրջափակը, երից դարձաւ անոր՝ և մէկ անգամ Պատանատեղւուն շուրջ Թափորապետն էր Լուսարարապետ Գերլ. Տ. Գրիգորին Արքապատամականինի ներքէ. Ս. Բարձափառի մասնաւունը ի ներքէն ի ճեմին, Կ'օրէնէր Տաճարը լեցուցած բարձրաւութիւնը և Խաչի քա Թիւստուի երգեցու զութենէն ետք, թափորը վերջ գտաւ Ս. Լուսաւորի եկեղեցւոյ մէջ, յորիէ էկտօրին:

• Ծր. 14 նոյմ. — Տօն Անելիան Մրցը: Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Գլխադիրի ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արզ. Արևանեան:

• Կիր. 15 նոյմ. — Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատուցան մէջ՝ ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիս Վրդ. Եկեղեցենեան:

• Ծր. 20 նոյմ. — Նախատօնակը պաշտուեցան Ս. Հրեշտակապետաւացեկեղեցեցւոյ մէջ, և անդիսապետն էր Գերլ. Տ. Կիրելի Եպու:

• Բ. Հետօնակապետաց Քարերէին եւ Միայէկի: Առաւտեան ժամերգութիւնը պայտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Հրեշտակապետ ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիկեան Գերլ. Տ. Հիւրեղ Եպու Նախագահնեց բարերարունի Աղասին Ցէվահրենանի և պարագայից հոգիներու կատարած տարեկան հոգինենանգտեան պաշտուունքին:

• Կիր. 22 նոյմ. — Դարձեալ առաւտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Հրեշտակապետ ժամարարն էր, ըստ ոսպուրութեան, Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Քարիպեան:

• Ծր. 26 նոյմ. — Առաք. Անդրէն ի Փիլիպոսի: Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Գլխադիր ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արզ. Արևազիրու ժամարարական:

• Կիր. 29 նոյմ. — Բարեկենան Յիսոսակի պահօն: Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ, ժամարարն էր Հոգչ. Տ. Անդրէն Վրդ. Քարիպեան:

• Ծր. 3 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակովը նախագահական ի Գերլ. Տ. Կիրելի Եպու:

• Ծր. 4 Դեկտ. — Հնագունուն Ա. Առաւածածին: Առաւտեան, Գերլ. Տ. Գրիգոր Եպական Գարիկեանին գյաւառութեամբ, Միարան Հայրենի ի ինքնաշարքերով մեկնեցան Գիմսենանին ըստ ուրաքանչ ի Ս. Գրիգոր Յանձնան Տաճար. Տիւրամուր Ս. Գերեզմանէն կրայ օրուան հանդիպաւոր Ս. Պատարագը մատուց և կիւլլապի կիւլպէնէնեանին և իր գերդաստանին ննջեցեալ ներու հոգիներուն համար կատարուած տարեկան հոգինենանգտեան պաշտուունքին նախագահական Գերլ. Տ. Հանդիսապետ Մրցազանը:

• Ծր. 5 Դեկտ. — Գրիգոր Անվաչիպագծին: Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արեկայ:

• Կիր. 6 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Յակովը Ժանդիսապետ Մրցազանը:

• Ծր. 11 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակով Նախագահական Գերլ. Տ. Համեյեակ Եպու:

• Ծր. 12 Դեկտ. — Ա. Առաւելոցն Թակէտին ի Բարդոլիստին: Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկի Վրդ. Մանկասարեան:

• Կիր. 13 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուցական ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրարն մէջ է ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբեն Վրդ. Ցովակիթեան:

• Ծր. 19 Դեկտ. — Նիկողայոսի Աթանազութին: Ս. Պատարագը մատուցուցական Սայր Յանձնարի Անհարայ մատրան մէջ, երկու օրեր առաջ կուգաղիպատ և անցն Եղիպատուց տօնին ասիթուց ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արզ. Ալեանեան Վերաբերում կատարուեցաւ:

Մայր ծանրարի ներքին դասիթը գտնուող Ս. Նիկողայոսի սեղանին վրայէն:

— Այսօր կատարուեցաւ եափայի Ս. Նիկողայոսի վանոց տօնախմբութիւնը: Պատարագաց Հոգէ Հոգը: Տ. Հայրիկ Վրդ: Քարեգին Առքեզու: Իր քարուղին մէջ անդրադարձաւ: Ս. Նիկողայոսի հրաշալի կեանքի մասին ներկայացուց զինք իրը մէծահաւատ և մէծագործ հայրապետ, ինչպէս նաև պաշտպան նաւալիքարաց:

• Կիր. 20 Դեկտ. — Բարեկենան Ո. Յակոբ պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Առողջածածնայ հարանին վրայ: Ժամանարին էր Հոգը: Տ. Անուշաւան Վրդ: Զոջանեան:

• ԲՀ. 21 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագանց Գերշ. Տ. Հմայեակ Եպու:

• ԳՀ. 22 Դեկտ. — Ցուրիին Ա. Ասուածածի: Առաւատուն, Գերշ. Տ. Հմայեակ Եպու: Խնդյանի գլխաւորութեամբ, Միարան Հայրերի ինքնաշարժեարով իջան Գերեսմանիի ձորը ու ուրաշափառի հարդով մւարը գործեցին Ս. Ասուածածածնայ ծանար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Գերշ. Հանգիստպետ Արքական Հայրը:

• Ուր. 23 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագանց Գերշ. Տ. Կիրեկ Եպու:

• Ծր. 23 Դեկտ. — Ս. Յակոբ Մծրան հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլահացիր: Ժամանարին էր Հոգը: Տ. Համբարձում Վրդ: Քէշչէեան: Վերաբերութիւն կատարուեցաւ Եանարի դասին մէջ սուրբին նկարով կառուցուած սեղանին վրայէն:

• Կիր. 27 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր կերնամատարին մէջ: Ժամանարին էր Հոգը: Տ. Անուշաւան Վրդ:

• Ուր. 13 Նոյմ. — Կրետէի Հայոց Հովիւ Արժ. Տ. Առյակի Քնչ. Հալլանեան շաբթուան մը համար ժամանեց Սուրբ Քաղաք:

• Կիր. 15 Նոյմ. — Երեկոյեան, Գելիքայի Պատուին Ա. Թագաւորի մննդեան տարբեգարձի առթիւ, Գելիքական նոր Հիւպատոս Օր Գէրնարտ Փիեսի հողմէ, American Colonist մէջ արտած բնդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Կիրեկ Եպու: Հ. Հոգը: Տ. Անուշաւան Վրդ:

• ԲՀ. 30 Նոյմ. — Երեկոյեան, St. Andrew's Dayի առթիւն, Ակոյստական եկեղեցոյ մէջ կայացած արարութեան ներկայ գտնուեցան Հոգը: Տ. Անուշաւան Վրդ: և Հոգը: Տ. Գևուան Արդ., ինչպէս նաև Տիար Սահակ Քալայինան և Երկու Սարաւագները Հայոց Գուսան մեռ ներկեց Շերամ լեռը, իսկ Պր. Սահակ և Սարկաւագները Երգեցին Ռովիսի Երուսաղէմ չէ Տէրութիւն: Ազա քաղաքի սրահին մէջ արուեցաւ բնդունելութիւն, որուն իրենց մասնակցութենը բերին նաև Գերշ. Տ. Կիրեկ Եպու: և Տիար Հոգորդ Հինգիւնան:

• Ել. 10 Դեկտ. — Միամէկն (Ֆօրիխա) Ս. Աթոռ ժամանեց Ս. Ախատի Միարան Գերշ. Տ. Հմայեակ Եպու: Խնդոյեան Ամսնորն ու Ս. Ենդունեան տօնը մեր մէջ անցընելու համար:

• Եր. 19 Դեկտ. — Կէսօրի առաջ, ուխտաւորար Ս. Երկիր այցելող Խտարական Հանրապետութեան նախագան Ֆրանչէսոց Քոսիկա այցելեց Ս. Յարութեան ծանար, ուր մատք գործեց Արաշավառովով Պատանաստեղիի մօտ Ֆրանչէսկանց Կիւմիուոր, իսկ Ս. Երեղմանի դրան Լատինաց Պատրիարքը ըրին քարի գործեան ճառեր Երկու որբազայիրեռուն առջև մեծայարդ քաղաքագէտը ներկիր և շերժուանդ աղօթից: Մեր Կողմէ ներկայ Եղան Գերշ. Տ. Կիրեկ Եպու: Տ. Հոգը: Տ. Անուշաւան Վրդ: Հ. Հոգը: Տ. Անուշաւան Վրդ:

• Կիր. 20 Դեկտ. — Սուրբ Երկիր այցելող խտալիոյ Արտաքին Գործոց նախարար ձուլիս Անորէօթիք համեստափալ Տիկինը Կէսօրէ ետք այցելեց Ամեն. Ս. Պատրիարքը Նոր:

• ԲՀ. 21 Դեկտ. — Երեկոյեան, Խանուկայի (Մակարայիցուց) տօնին առիթով, Քաղաքապետ Վահեն: Քէտի Քոլլէքի Կողմէ, Քաղաքապետարանի մէջ տրութե բնդունելութեան ներկայ Եղան Գերշ. Տ. Կիրեկ Եպու: Հ. Հոգը: Տ. Անուշաւան Վրդ:

• ԳՀ. 30 Դեկտ. — Տարեփակի առիթով, Խորայէի Գետութեան նախագան Վահեն: Հայիմ Հէրցոգի ապարանքին մէջ կայացած ըրիսանէկան համայնքափերու առանգական բնդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Պատրիարքը Հայր, ընդունուեցան Խուսարարապետ Գերշ. Տ. Կիրեկին Արքեզու ի Կողմէ:

• ԳՀ. 3 Նոյմ. — Խորայէի նախագան Վահեն: Հայիմ Հէրցոգի Բանիմարքան մէկնումին առթիւ, Գերշ. Տ. Կիրեկ Եպու: ոչչէրթի գնաց Քնէսէթի գրմացի պարտէց:

ԲԱՐԵԳԱՇՎԻՆԵՐՆԵՐ

**Ծնօթակաւորեամբ և օրինարքամբ կ'արձանագրին՝ 1987 տարւ ընթացին Ս. Օսկորեանց  
Մայր Տաճ.ութին և այլ Արքավայրեան եղած հետեւեալ բարեպատկան նույնացր:**

- 1) Խօթանպուէն, Երջանիկ և Նազենի  
Սահմանկաններէ՝ չորս ձեռագործ կորփու-  
րաներ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին:
  - 2) Ամերիկայէն, Տէր և Տիկին Թորոս  
և Սիրանոյշ Պարտիզաննեաններէ՝ ծաղ-  
կաւոր պրաւէքը շինուած զոյգ մը վզնոց  
և ուրարներ Ս. Յակոբեանց Տաճարին:
  - 3) Երուսաղէմարնակ Օր. Անհա Զա-  
փատարեաննէ՝ սեղանի ծածկոց մը և Աւե-  
տարանի բռնիշներ՝ Ս. Յակոբեանց Մայր  
Տաճարին:
  - 4) Երուսաղէմարնակ Տիկին Լիզոս  
Գրիգորեաննէ՝ ձեռագործ ծածկոց մը՝ Ս.  
Յակոբեանց Տաճարի Աւագ Խորանին:
  - 5) Երուսաղէմարնակ Տիրամայր Մարի  
Քէչիշեաննէ՝ զոյգ մը բիւրեղապակեալ  
ծաղկոմաններ Ս. Գլխադրի սեղանին:
  - 6) Երուսաղէմարնակ Տէր և Տիկին  
Մուրատ և Սուլթանիկ Մանուկեաններէ՝  
մեծ թիթեղ մը ձիթափիւղ՝ Ս. Քառասնից  
Մանկանց տօնին առիթով:
  - 7) Խօթանպուէն, Տիկին Թէրէզ Պաղ-  
տասարիաննէ՝ 4 ձեռագործ կորփուրաներ:
  - 8) Պէյրութէն, Տիկին Մարի Սինոր-  
եաննէ՝ հինգ զոյգ պատարագիչ հողաթա-  
փեր, վեց աշխատուած ուրարներ, վեց  
խաչի բռնիշներ և չորս Աւագ Խորանի  
կորփուրաններ:
  - 9) Երուսաղէմարնակ Օր. Աշխէն Հին-  
դըլեաննէ՝ ձեռագործ ճերմակ ծածկոց մը  
Ս. Գլխադրի սեղանին:
  - 10) Երուսաղէմարնակ Օր. Ազնիւ  
Մուրատեաննէ՝ գորգ մը Ս. Գլխադրի մա-  
տուռին:

## ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՈ. ԳՈԶԱՆՑԵՍԻՆ Լուսարարապետ Ս. Աբովյ

**Ա. ԱԹՈՒՐՈՅ ԿԻՒՂՎՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ  
ՍՏԱՑԱԾ Է ՀԵՑԵՒԵԱԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

**A Igreja Apostolica Armenia Imagem Moderna e Viva da Igreja Primitiva** — Dr. Albert Khazinedjian. Tradução de Meguerditch Ekizlerian. (In Portuguese). S. Paulo, Brasil. Impressa en junho de 1987 sob o Alto Patrocínio de Igreja Apostólica Armenia, pp. 87 + Anexo.

*In Jeden Kreuz Ein Lebensbaum* — Lore Bartholomäus. Aus Armeniens Erbe und Gegenwart. Illustrationen von Mechtil Horz-Benson. Köln, Luthe-Verlag, 1985, pp. 268.

*Envoy of the Stars* Academician Victor Ambartsumyan) — Ashot Arzumanyan. Moscow, Progress Publishers, 1987, pp. 231.

Նանսէն եւ Հայ գալթականութեան Հայրենադպրութեան Հարցը — Աւետիս Եսպուճ-  
եան, Հրատարակութեան Հայ Աբովյան Հիմնարարի. Գանձեա. 1983. Էջ 279.

Տպաւորութիւններ Հայաստանան Գրականութիւնն է - Աւետիս Ետքութեան. Մատենացու Հայ Ալպաւին շնորհածին. Գոնէին Տու Աւետիս 1998 թ. 48-ը 488:

Մեծ դպրության մասին հայտագիրը կազմվել է 1980 թվականի մայիսի 1-ին:

Սահմանական և Տիգրան Գէորգեան, Համարատ Մատենադիրութիւն Անձ եղեանք  
մասին (Օսմար Տէղինակներ) — Պատրաստեց՝ Տիգրան Գէորգեան - էջ՝ '38էն 167:

Հրատարակութիւն Հայ Ազգային Հիմնադրամի, Գահիքէ, 1980, էջ 167։  
Պատմութեան Քառալիններուն վրայ — Աւետիս Եսափութեան։ Գահիքէ, Տպ. «Արև»  
Օգ. 7/1, 1981, էջ 167։

- Կեանքիս Ճանապարհը → Աւետիս Եափուճեան, Յուշախտոն Երտխտիք: Հրատարակութիւն Հայ Ազգային Հիմնադրամի: Գահիրէ, 1982, էջ 106.
- Հայաստանի Հանրապետութեան Քաղաքական, Զինուորական, Ցուցական, Ընկերային Կացութիւնը – Աւետիս Եափուճեան, Գահիրէ, «Արեւիթ Թերթօն», 1972, էջ 462.
- Պարուի Հերոսամարտը եւ Անոր Պարութեան Պատասխանատունները – Աւետիս Եափուճեան, Գահիրէ, «Արեւիթ Թերթօն», 1973, էջ 133.
- Յորեան Աւետիս Եափուճեանի – Իր ծննդեան 50ամեակին և Գրական Գործունէութեան 30ամեակին առթիւ: Գահիրէ, 1982, էջ 132.
- Նշանագիր – Վեհանոյ Թեքեան, Միացեալ Նահանգներ, Անթիւիսու, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1987, էջ 141.
- Le Sacrement du Mariage, Du Rite Apostolique Arménie — Père Vatché Iknadiossian. Marseille, 1987, pp. 14.*
- Meditation* — Edna C. Cardish (Compiled & Edited by him). Father Garen's Key to Inner Peace. Albany, New York, Elramco Enterprise, Inc., 1986, pp. 76.
- Christianity Without Walls* — Morris Inch. Carol Stream, Illinois, 1972, pp. 135.
- Dust to Destiny* — Naomi Topalian. Watertown, Mass., «Baikar», 1986, pp. 107.
- Hagop Kojoyan* — Hagop Karapetovich Kojoyan (Painter). Leningrad, Aurora Publishers, 1980, 16 paintings.
- Doing Theology Across Cultures* — Morris A. Inch. Michigan, 1982, pp. 110.
- Three Apples from Heaven*: — Ohannes Sheohmelian. Armenian Folktales. Saddle Brook, N. J., AGBU Ararat Press, 1982, pp. 133.
- Three Essays on Plato's Republic* — Ohannes G. Sheohmelian. 1982, pp. 70.
- The Evangelical Challenge* — Morris A. Inch. Philadelphia, 1978, pp. 165.
- The Literature and Meaning of Scripture* — Morris A. Inch. (General Editor). Consulting Editor — C. Hassell Bullock. Michigan, Baker Book Co., 1981, pp. 303.
- Understanding Bible Prophecy* — Morris A. Inch. New York, 1975, pp. 151.
- Riding in Jerusalem* — Bettina Selby. London, Sidgwick & Jackson, 1985, pp. 216.
- Տօ, Լաճ Տնաւեր* — Յակոբ Յ. Աստառչեան: Նիւ Եորք, 1986, էջ 64.
- Հաւաքածոյ – Երեք Երգ – Յակոբ Սամուէլ Մանուկեան: 1) Հայաստանին, 2) Իրիկուան Ծովը, 3) Քոյր իմ Նազելի: Թորոսնթօ, Գանատա, 1987, էջ 23:
- Գիրք Բժշկութեան (Ժի. Դար) – Բունիաթ Սերամասցի: Աշխատասիրութեամբ Դ. Մ. Կարապետեանի: Երեան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1987, էջ 190.
- Տոմարագիտական Աշխատութիւններ – Յակոբ Արիմեցի: Ախատասիրութեամբ Զ. Ա. Էջնաթեանի: Երեան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1987, էջ 392:
- Խմբերգներ եւ Մեներգներ – Վահան Յ. Պէտրեան: Անթիւիսու, Հրատ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1979, էջ 25:
- Սրտի հնդիրը (10 Հարց և Պատասխան) – Զաւէն Լ. Դոլարջեան: Հայկական ՍՍՀ Առողջապահութեան Մինիստրութիւն: Երեան, ՀՀայաստանի Հրատաւութեամբ, 1975, էջ 44:
- Հէրիտժ Հայաստանի Մասին – Պէտր Սիմոնեան: Պէյրութ, Թեքունքիւս, 1979:
- Հումակերութիւն – Արշակ Տէր Յօվհաննիսեան: Սննդառութեան Խմաստարանուն:
- Քիւնը: Պէյրութ, Տպարան Մշակ, 1973, էջ 139.
- Պատութիւն Հայոց Նոր Գրականութեան – Հրաշեայ Ամառեան: Պէյրութ, 1946, էջ 110.
- Արեւաքար – Վարանդ: Թեհրան, Տպարան Նայիրի, 1978, էջ 218:
- Հովմ Հրոց – Վարանդ: Ասք Ներրողական Եղիշէ Զարինցին, Իր ծննդեան 80ամեակի և մահուան 40ամեակի առթիւ: Թեհրան, Տպ. Նայիրի, 1978, էջ 15:
- Երգեր Հայու՛ Հայուն Համար – Շահնազար Քէօթահեան: Քերթուաններ: Լառ Անձեռգերք Հայու՛ Հայուն Համար, Կ. Բրինթինկ, 1979, էջ 164:
- Հնկեր Գերասիմ Նոր Սշխարի Մէջ – Հրանդ Գանգրունի: Պէյրութ, Հրատ. Կ. Տօնիկեան և Որդիք, 1979, էջ 160:

Ա. ԱՅՏՈՎԱՆԴԻՐԱՆԱՅԻ ՀԱՀԱՐԻՆ ԵՂԱՋ ՆՈՒԹԻՐԱՑՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ (1987)

Ամերիկահայ ուխտաւորներէ նուիրատուաթիւններ. —

<i>Տիար Գէորգ Գէւրգեան</i>	300 Տոլար	<i>Տիքարօ Բնտանիք</i>	20 Տոլար
<i>Տիկին Ալուս Պօյաճեան</i>	150	Աղասինի Արզումանեան	20
<i>Տէր և Տիկին Սարդիս Պօյաճեան</i>	150	Վարուժնակ Պապովյանեան	20
<i>Տէր և Տիկին Յովինանես Աղամեան</i>	110	Վալանդին Սարդիսեան	20
<i>Տիկին Միլինէ Գետրոսսեան</i>	100	Եղիսարիթ Սարկաւագեան	20
<i>Տէր և Տիկին Վահան Օնանեան</i>	100	Տիկին Տիրոսկի Գարմանարեան	20
<i>Տէր և Տիկին Կիբակս Միթրիզկեան</i>	100	Տիկին Վարդուկի Փաքքառըեան	20
<i>Տէր և Տիկին Արշակ Գալյայճեան</i>	100	Մի ուն	5
<i>Տիկին Աստինէ Միլրուշեան</i>	90	Վերքին Բարութիւնեան	5
<i>Տիկին Աղջիկ Մինասսեան</i>	50	Թէքեեան Սղբարք	15 Տոլար
<i>Տիար Արտաշ Յարութիւնեան</i>	30	Տէր և Տէր Վանս Ղազարեան (Շուէտ) 50 Տոլար	

Յանձնաւում կատարելու դեպքում՝ Տ. Նորվահ Եղանի և Տիմար Վարուժան Սարգսյանի մէջ ցանկը

Անդ Ամառակեան Ֆրանսահայ խումբ	1000 Տալար 4000 Ֆրանք	Նիկողոս Թիգրիսինեան Ֆրանսահայ խումբ (Հոգիեան- պիսի)	2000 Ֆրանք 2800 »
----------------------------------	--------------------------	---	----------------------

Գիւղ Դավթյանին, Հայեհանգստեան առիթով եղած նույրատուութիւնները —

Տիկին Աշխատ Սիմեոնիան	10	Եկաէլ	Տէր և Տիկին Արքասան Ալկեբասանեան	30	Եկաէլ
Տէր և Տէ Ստեփան Գարագաչեան	100	»	Տիար Գարբեդին Զէքալէկեան	30	»
Տէր և Տիկին Միքան Մաթոսեան	100	»	Տէր և Տիկին Անդրանիկ Գաղպենեան	20	»
Օր. Մէին Եղիշեան	60	»	Տիկին Վարդուկի Գաւալթեան	20	»
Տիկին Քամբըն Խնձունան (Եղիպտոս)	50	»	Օր. Արմենուսի Գարբեդինան	10	»
Տիկին Աղառուսի Գարանփիւեան	50	»	Ճօրճ Հաստառը (Գէլթ Հանինա)	20	Տիկին Աղառուսի Գարբեդինան
Նագագաչեան Բնտանիք	50	»	Օր. Արմագանի Քէլչիւնան	10	»
Տէր և Տիկին Եղիշա Քահուսէճեան	50	»	Տիկին Այրուն Տէր Վարդանեան	10	»
Տէր և Տիկին Յակոբ Սէմերենան	50	»	Տիկին Ալին Պայենան	10	»
Տէր և Տիկին Յակոբ Միցացականեան	50	»	Տիկին Արմենուսի Գասապիհեան	10	»
Տէր և Տիկին Յակոբ Առաջրէլեան	50	»	Տէր և Տիկին Յակոբ Պաղտասարեան	10	»
Տիկին Յամին Միքան Միքանյան	50	»	Գէօվթէճեան Բնտանիք (Խամալլայ)	5	»
Տէր և Տիկին Արշակ Մահակեան	40	»	Տիկին Հերմինի (Կիպրոս)	20	Կիպր. Թուզը

Տակ ինքը կարգուելի օնանէսեան և Մարի Եկուսէկեան մէկական թիմեց ձէթ կը նույիբենու Ամբողջական բնիկ երաւապէտացի Տիմար Կէորդ Պատեհան և Տէր և Տիկին Թակոր Պատեհաններ կը նույիբեն դից մեծ սեղաններ և դից նստարաններ՝ գործածուելու համար պարտէկդին մէջ տառական օրերուն, և 18 Կանթիղներ՝ Ընծայման խորանի բաժնին մէջ կախուելու համար։  
Բոլորին արժէքն է 1.7:0 Տոմար։

Ամերիկայէն Տիկին կւոյիս Վարդանեան կը Խոսիք զից Կոսոր ձեռագործ։  
Դարձաւ Ալեքսանդր Տիկին Պերոսանէ Գրիգորեան կը Խոսիք սկիզբ հերժակ ժակ մը։

ՀԱՅՐԻԿ ՎՐԴ. ԳԱԼԱՑՃԵԱՆ  
Տեսուչ Ա. Աստուածածնայ Տաճարի

**Ղուկասին Կիրոր — Արտաւագդ Գլշիքի բնան՝ Թատերախոսդ — Երկու Մաս, Խմբանպուէ, Աւագացաց Հիմնարկի Վահկոր Արքյանան՝ Տպարան, 1973, Էջ 47:**

Տաղամաթր — Արման Գորգանիեան, Բայրութում, Ասթուածական, 1878, էջ 184:

**Առենապետը** = Վասովի մշակույթի և սպորտի նախարար, Խորհրդական, 1979, ՀՀ 134:

Տառապար - Հարգան բայ. ծրելէքըն, Սիրտար Կատակերգութիւն, Լոս Ան-  
ձելիս, Տպարան և ուր ՕՐԸ, 1979, էջ 39.

Ուստացնելու թիւն Դէպի Հայաստան - Թաթու Աւոգ Քէնյ. կրէցեան, Յառըլըր,  
Գուլիքորսիա, Ֆրէզոս, Լիպըրթի Բրինթիսկ, 1979, էջ 188,

ԱՅՀԱԿ ԳՈԼԱՅՆԵԱՆ  
Քարտուղար Մատենադարանի



## ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

**1987**

#### **Ա) ԵԼԵՎԵԼԱԿԱՆ**

	<b>Նոր Շեմէլ</b>
1. — Նոր գիրքերու և թերթերու գնում	3,918.37
2. — «Արևածագ» փոխանակուած թերթերու հաշուոյն	120.00
3. — Գիրքերու և թերթերու կողմին	140.00
4. — Ամսականք	3,000.00
5. — Աշխատավարձք	435.00
6. — Գրենական պիտոյք	630.70
7. — Ընթացիկ ծախքեր և տառնին պիտոյք	814.25
8. — Դրաշմաթուղթ և թղթատար	1,388.60
9. — Հեռախոս	139.58
10. — Մանր նորոգութիւններ	246.50
	<b>Գումար՝</b>
	<b>10.833.00</b>

#### **Բ) Նոր գիրքեր եւ թերթեր**

Թիւ	Նուեր սացուած	Գումար
1. — Հայերէն	62	451
2. — Անգլերէն	83	170
3. — Ֆրանսերէն	41	10
4. — Գերմաներէն	9	1
5. — Իտալերէն	7	3
6. — Ազգաներէն	1	6
7. — Էռնեմըրէն	1	7
8. — Խարչեկերէն		1
9. — Արաբերէն	15	3
10. — Երրայերէն	1	1
11. — Բուլարէն		2
12. — Վրացերէն		1
	220	648
		868

**ՍԱՀԱԿ ԳԱԼՎԱՑՑԱԽԱՆ  
Քարտուղար**

# Ս Ե Ր Ա Ծ

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ 1987 ՏԱՐԻՈՅ

### ԲԱՆԱԱ.Ա.Ա.Ի.Բ.Ա.Կ.Ա.Ն. —

- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Մրցագրութիւններ և պահպան մէջ Արբագրութիւններ և Վարչ Մատոցի գրին մէջ  
Գրիգոր Սուլիմասանց  
Հայկական ծածկագրութիւն  
Մանրագրում  
ՄԱՐՁԻՐՈՍ ՄԻՒԱԱՍԽԱՆ. — Խռենացու երկու հատուածի մասին  
Վեճենքի եւ Վիեննա (հրաշ.) 198, 241

### ԲԱՆԱԱ.Ա.ՍՏԵՎ.Ա.Կ.Ա.Ն. —

- ՀՈՒՐԾԱՄ. — Անվերնազիր 23, 132, 192  
Գ. ՃԱՐՏԱՎ. — Բանաստեղծի աշխեռով 26  
Երգիր 89  
Քառեականեր 134, 195, 240  
ՎԱՀԵ-ՎԱՀԵԱՆ. — Անդոնիսին 86  
Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — Քառեականեր 88,  
133, 194, 239

### Գ.Բ.Ա.Խ.Օ.Ա.Կ.Ա.Ն. —

- Գ. ՃԱՐՏԱՎ. — «Գրասեղանիս Թուղթերեն» (Եղիշ Մ. Վրդ. Մանեկեանի)  
«Հայրենի Աղբիւրից» (Անուշ Գրիգորեանի)  
«Կենանին Զուգանիու» (Վարդենես Գարակեօնենի)  
«Հայ Եկեղեցին Պահապան Հանուաքի» (Սիֆան Քիյ. Մխսեանի) 222  
Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Գրիգոր Պահպանի Մագիստրոս

### Գ. Բ. Ա. Կ. Ա. Ն. —

- Գ. ՃԱՐՏԱՎ. — Եղիշ Զարենց

### Ժ.Ա.Մ.Ա.Ն.Ա.Կ.Ա.Գ.Բ.Ա.Կ.Ա.Ն. —

- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Սաղիմական անցուղաձեւ

### Խ.Մ.Բ.Ա.Գ.Բ.Ա.Կ.Ա.Ն. —

- Ե. — Նոր տարի, նոր կեանք 9  
Եկեղեցւոյ բարեկարգութեան ուղիով 71  
Ապրիլ 24 122  
ԹՈՒԹՈՒՄ ՊԱԼՏԻՐԱՄՐ. — Բարեկարգութիւն 13, 79, 126, 186  
Գ. Ճ. — Վարսունամեակ մը 18  
Տարեփոխ 234  
ՀՀՁՄԻՒՄԽԻՆ. — Ի սկը կարգ ու կանոնի 66

### Կ. Բ. Օ. Ն. Ա. Կ. Ա. Ն. —

- ՌՈՒԹԵՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԽԱՆ. — Ամսնորի պատզամ 21  
ԳԵՂՋ. Ս. ՃԵՆԱՎԻՒՅԵԱՆ. — Մկրտութիւն Տեառն 22  
Աւետումներ 84  
Ճննուրիւն եւ առամելուրիւն 85  
Աղօրի բնոյք ու նպատակը 130  
Մարտիրոսներ 190  
Նիւթապատութիւն 191  
Մեր իսկական գանձը 236

### Հ.Ա.Ց.Ն.Կ.Ա.Բ.Ո.Ղ.Ն.Ե.Բ. —

- 50 Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — ԺԴ. — ԺԶ.  
Դաւերու Հայ Նկառողիներ 32,  
106 90, 145, 204, 240

### Մ.Ա.ՏԵՆ.Ա.Գ.Բ.Ա.Կ.Ա.Ն. —

- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Ճառու օաւականներ 48  
Մովկս Գերբողի օաւականներ 49  
Պետոս Գետագուցձի վերագրուած աւականներ 146  
Կացուրդ փոխման Աստուածածնի 208

### Պ.Ա.Տ.Մ.Ա.Կ.Ա.Ն. —

- ՏԻԴՐԱՆ Ս. ՔԻՐԻՇԵԱՆ. — Մասնաւոր պամացրիւն Ս. Նոան  
Վանաց Սեբաստիոյ 45, 96, 144, 209

**Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — ՌԱԸԲՔԻ Ա. ԱՐԵՐՈՒՅԻ**

ԱՐԱՄ ՊԵԼԵԱՆ (քրզմ.). — ԹԱՎԵՔ  
բժիշկներու զերք Հայոց ջար-  
դին մէջ 150, 214, 256

**Ս. Գ. Բ. Կ. Ա. Ն. —**

**Գ. — Փախուսաց յնգիպտոս**

ԿԻՒՐԵՂ ԵՊՍ. ԳԱԲԻԿԵԱՆ. — Տարե-  
կան Տեղեկագիր Ս. Թարգմանչաց  
Երկրորդական Վարժարանի 165

**ՑԻՍՈՒՆ ՏԱՐԻ Ա.ՌԱԶ. —**

Ս. Յակոբի ԵԵՐԱԿԵ 54, 107, 264  
Հանգիս Տ. Թարբողիմեռ Ս.  
Վրդ. Թագանեանի  
Մասն Գրիգոր Մխալեանի  
Լուրեր Մայրագոյն Արեւելի  
Հայուրեսէց  
Ցողովի վարժարանին հիմնարկեց  
Այցելուրին ի Տիբերիա  
Ամեն. Ս. Պատրիարք Հօր պա-  
տահած արկածի մասին

ԵՂԻՎԱՐԴ. — Ս. Գրիգոր Լուսաւորիչ 27  
ԱԱՀԱԿ ԳՈՂԱԹՁՆԱՆ. — Տեղեկագիր  
Կիւլպէնկեան Մատենադարանի 60, 269  
Սարկաւագական ձեռնադրութիւն 55  
Ամանորի Հանգես Փառ. Վարժարանի  
եւ Ընծայրանի 59  
Տարեկան հանդիսութիւնն Ս. Թարգ-  
մանչաց Երկրդ. Վարժարանի 176  
72րդ Տարեդարձ Ապրիլան Եղենի 110  
Հայկական ցեղասպանութեան նույր-  
ուած Երեկոյ 111  
1600ամեակ մահուան Ս. Կիւրեղ  
Եռուսաղմացի Հայրազեսի 112  
Շանեկան դասախոսութիւններ 116  
Վրաց Պատրիարքի այցելուրիւնը  
Եռուսաղեմ 224  
Ամեն. Ս. Պատրիարք Հօր Մննդեան  
պատգամը Բերդենիմի Ս. Այրէն 2  
Շնորհաւուրական հեռազերեներ՝  
յուրած Ս. Արոռէն 8, 108  
Շնորհաւուրական զիր՝ Ամենայն Հայոց  
Վեհափառ Հայրապետն 4, 70  
180  
228  
38  
52  
5  
267  
61,  
117, 181, 229, 266

**Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ. —**

Յուն. — Փիտր.	Ամսուեայ լուրեր	56
Մարտ. — Ապրիլ	»      »	113
Մայիս. — Յուլիս	»      »	177
Օգոս. — Հոկտ.	»      »	225
Նոյմ. — Դեկտ.	»      »	264

«ՍԻՈՆ»Ի ԼՈՒԽԱԲՍ. ՆՈՒԹԻԻՆ ՆԵՐԸ  
Խոսովանանքի մասին

111

յուրած Ս. Արոռէն 8, 108

Շնորհաւուրական զիր՝ Ամենայն Հայոց

Վեհափառ Հայրապետն 4, 70

Շնորհաւուրական զիր՝ Մեծի Տաճն

Կիլիլիոյ Կարողիկոսարաննեն 5

Շնորհաւուրական զիր՝ Քենքրըպրիի

Արեապիսկոպոսն 6, 109

Շնորհաւուրական զիր՝ Ռուսաց Պիմեն

Պատրիարքէն 6, 109

Շնորհաւուրական զիր՝ Ամերիկալի

Հայոց Առաջնորդէն 7

Բարեպատական նույրեներ

Ցանկ՝ Կիւլպէնկեան Մատենադարանի

կողմէ սացուած գրեւու 61,

117, 181, 229, 266

**Ա. Ց Լ Ե Ւ Ա. Ց Լ Ք. —**


ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱԿՍԱՆ (հրաս.). —  
Հրաշեայ Անառեանի նամակները  
Վիհենայի Միսիքաւեաններին

38

Գ. — Եկեղեցիներու միուրեան եօրն-  
եակը Եռուսաղէմի մէջ

52

Գ. Ճ. — Համառօս եւ բաղդատական  
ակնարկ՝ մեր եւ բոյ Եկեղեցի-  
ներու Տօնացոյցերուն վրայ 102, 160,  
218, 259



## Բ Ո Վ, Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն



<b>ԽՄՐԱԳՐԱԿԱՆ</b>			
— Տառեփակ	Գ. Ճ.		234
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>			
— Մեր խոկան գտնձը	ԳէՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ		236
<b>Ա. ԳՐԱԿԱՆ</b>			
— Փախուսան յնդիպոսու	Գ.		237
<b>ԲԱՆԱՍՏԵՂԵԱԿԱՆ</b>			
— Ք.Առեակներ	Մ. ՄԱՂԱՌԻԿԵԱՆ		239
— *	Գ. ՃԱՐՏԱՐ		240
<b>ԲԱՆԱՍԻՒՐԱԿԱՆ</b>			
— Վենեսիկ եւ Վիեննա	Հրատ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ		241
<b>ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ</b>			
— Հայ Նյառովիներ ԺԱ. - ԺԵ. Դաշերու	Ն. ԱՐՔ. ՆՈՎՈԿԱՆ		248
<b>ՊԱՑՄԱԿԱՆ</b>			
— Ռուբեն Ա. Արծունի	» » »		252
<b>ԳՐԱԿԱՆ</b>			
— Եղիշե Զարենց	Գ. ՃԱՐՏԱՐ		253
<b>ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ</b>			
— Գրիգոր Պահաւունի Մազիստրոս	Ն. ԱՐՔ. ՆՈՎՈԿԱՆ		254
<b>Թուրք թիւհիներու դերը Հայոց ջարդին մեջ Թրգմ. ԱՐԱՄ ՊէԼԵԱՆ</b>			256
<b>Հանաւուս եւ բաղդատական ակնարկ մեր եւ</b>			
Էյր Ե լեզերիներու Տօնացոյցերուն վրայ	Գ. Ճ.		259
<b>ԹԻՍՈՒՆ ՑԱՐԻ ԱՌԱՋ</b>			
— Այեն. Ա. Պուրիարք Հօր պատահած արկածի մասին			263
— Ամօսեայ լոււեր			263
<b>Ա. ՅԱՆՈՒՐԻ ՆԵՐՄԵՆ</b>			
— Ելեկեցականի - Բեմականի			264
— Պուռանականի			265
<b>Բարեպատական Ըուերներ</b>			
Ցանկ՝ Կիւլգենինան Մատենագարանի կողմէ սաացուած գրեւու			266
<b>Ա. Ասունածածնայ Տանարին Եղան նու իրատուու թիւններ</b>			268
Ցողեկայիր Կիւլգենինան Մատենագարանի	ՍԱՀԱԿ ԳԱԼԱՑՑԱՆ		269
Ցանկ Եիւ թոց 1987 տարւոյ			270